

ՄԱՂԻԿ ԿԸ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԻ ԾԱՐԱԹ ՕՐԵՐԸ: — Հա-
տը 40 փարս:
Բաժանորդագին կԱՆԻՍԻԿ — Պոլսոյ համար տարե-
կան 45 զրշ: վեցամսեայ 23 զրշ: եռամսեայ 12 զրշ: —
Գաւառաց համար տարեկան 50 զրշ: վեցամսեայ 26
զրշ: եռամսեայ 14 զրշ:
Ռուսիոյ համար տարեկան հինգ ռուբլի: Ռուբլշ եր-
կիրներու համար 12 ֆրանք:
Գաւառներէն դրոշմաթուղթ կ'ընդունուի:
Միայն երեք թիւ տպարիկ կը զրկուի: այնուհետեւ
բաժանորդագին չը վճարողը կը դադրի թերթ ընդու-
նելէ:
Մանուցման տողը 2 զրշ:

ՄԱՂԻԿ

Լ Ր Ա Պ Ի Ր

Ազգային, Քաղաքական եւ Գրական

40 փարս

40 փարս

ՄԱՂԻԿԻ վերաբերեալ ամէն գործի համար պետք է
դիմել,
Առ ՏՅՈՒՆԵ-Հրատարակիչ ՅՈՎՆԱՆ Գ. ՓԱԼԱԿԱՇԻԱՆ
Պոլսոյ, Էսկի-Չապիթիէ, Պերպերեան Տպարան
درعليه ده اسكي ضبطه ذقاعنده برريان مطبعه سنده
بالاقشيان حوونان
HOVNAN PALACACHIAN
Rue Esski-Zabtié, Imprimerie N. Bérberian
CONSTANTINOPLE

ԲԱՂԱՔԱԿԱՆ ՏԵՍՈՒԹԻՒՆ

Գաղթային խնդիրք որք մեծ կարեւոր-
ութիւն ունեցած են միշտ Թրանսայի,
Սպանիոյ, Հոլանտայի եւ մանաւանդ Անգ-
լիոյ համար, արեւելեան վերջին պատե-
րազմէն ի վեր կարեւորագոյն տեղ մը կը
գրաւեն միջազգային քաղաքականութեան
եւ աշխարհավարաց հաշուոց եւ մտահո-
գութեանց մէջ:

Յետահայեաց ակնարկ մը վերջին տա-
րիներու անցից վրայ, բաւական պիտի
լինի տեսնելու համար եւրոպական տե-
րութեանց այդ ուղղութեան մէջ ըրած
ջանքերը եւ սոցա արտադրած արդիւնք-
ները:

Եւրոպական կառավարութիւնք (գրե-
թէ առանց բացառութեան) զգացած ըլ-
լաւ կը թուին վերջապէս թէ, փոխանակ
իրարու դէմ կատարի պատերազմներ մը-
ղեւու փոքրիկ գաւառի մը կամ նահանգ-
ի մը տիրապետութեան համար լաւա
գոյն է վաճառականութեան եւ ճարտա-
րութեան ասպարիզին մէջ մրցիլ, հետե-
ւելով Անգլիոյ օրինակին եւ նոր ու ըն-
դարձակ գաղթականութեանց մէջ փո-
խանակութեան նոր հրապարակներ ըս-
տեղծելով: Յանդուգն երկրախօյրներ
(որպէս Պրացցա, Սլոանի եւ այլք) նոր
եռանդով մը ձեռն ի գործ կ'արկանեն
եւ Ափրիկէի ու Ասիոյ ամենաթագուն խո-
րերը կը թափանձեն: վերջապէս ժամա-
նակին քաղաքագիտաց ամէնէն դաւակա-
նը, ամէնէն ճարտարն նոյն ինքն Պիզմարք
իշխան, կը համակրի այս գաղափարաց եւ կը
յուսայ գաղթային քաղաքականութեան
չնորհիւ լուծել խաղաղութեամբ Ալզաս-
Լորէնի անլուծելի խնդիրն իսկ:

Նոյն խորհուրդը կը յղանայ Թրանսայի
նախկին նախարարապետներէն մին, Պ.
Ժիւլ Ֆէրրի, որ իւր հայրենակցաց մու-
ցընել տալու համար Հոնոնսի կորուսեալ
նահանգները (Ալզաս եւ Լորէն)՝ Թոնքինի
աշխարհակալութեան կը ձեռնարկէ Պիզ-
մարք իշխանի հաւանութեամբ: Բայց այս
յանդուգն քաղաքականութիւն սուղի կը
նստի իւր գլխաւոր հեղինակին Ժիւլ Ֆէր-
րիի որոյ անկմամբ յօդս կը ցնդին Թր-
անք եւ Գերմանական համաձայնութեան
մը բոլոր յոյսերը, թէպէտեւ Թրանսայ կը
պահէ թոնքէնը՝ Չինացոց հետ բաւական
երկարատեւ պատերազմէ վերջը, եւ Մա-
տակաւարի մեծ կղզին, ինչպէս նաև Ափ-
րիկէի զանազան կղզիները ընդարձակ եր-

կիրներ իւր թեւակութեան ներքեւ կառ-
նու:

Անգլիա որ ահաճութեամբ դիտած էր
գաղթային քաղաքականութեան մէջ Թր-
անսայի եւ Գերմանիոյ համաձայնութիւնը,
չունչ կ'առնու երբ Պ. Ֆէրրի կ'իյնայ, եւ
տեսնողոտ շտապաւ մը իւր Հնդկաստանի
ստացուածոց կը միացնէ Պիզմանիոյ կայս-
րութիւնը եւ կը գրաւէ Ափրիկէի մէջ նոր
եւ կարեւոր դիրքեր, առանց սակայն աչքէ
վրիպեցնելու զՍֆիզանստան՝ եւ այդ ուղ-
ղութեամբ Ռուսաց ըրած յառաջադիմու-
թիւնը: Այսպէս, Ռուսք եւ Անգլիացիք,
Եւրոպիոյ մէջ աշխարհներով եւ ծովերով
բաժանեալ, Ասիոյ մէջ սահմանակից կը
լինին եւ Աֆրիկայի մի աննշան գիւ-
ղաքաղաքին, Փէնսիլվանիա պատճառաւ վը-
տանգալից վէճ մը կը ծագի երկու պե-
տութեանց մէջ եւ սակաւ ինչ ևս, եւ ահա
կեդրոնական Ասիոյ այդ երկիր անգլիա-
կան եւ ռուս բանակաց համար պատե-
րազմի գաշտ պիտի լինէր: Սակայն դի-
ւանագիտութիւնը կը յաջողի այդ վտան-
գին առաջքն առնուլ, որպէս նաև հաշ-
տութեամբ կարգադրել Գերմանիոյ եւ
Սպանիոյ մէջ ծագած մի ուրիշ խնդիր,
Քարտան ըսուած աննշան կղզեաց պատ-
ճառաւ, կղզիներ զորն Պիզմարք իշխան
գիւրիւն որս մը համարելով գրաւել ու-
ղած էր, բայց զորս Սպանիացիք կը յա-
ջողին վրիկել՝ անյուսալի կորով մը ցուցը-
նելով եւ յետո մղելով Գերմանաց ստնձը-
գութիւնը:

Այս ձեռնարկին անյաջողութիւնը չվը-
հատեցներ զՊիզմարք իշխան որ գիւրմա-
նիա աշխարհակալ տէրութիւն մ'ընելէ
զինի, կ'ուզէ զայն միանգամայն ծովային
եւ գաղթային տէրութիւն ընել, եւ այս
նպատակաւ կը միջամտէ առ հասարակ
Ափրիկէան եւ մանաւանդ Չանդիպարի
գործոց: Գերմանիոյ օրինակին կը հետեւին
Իտալիա եւ Պելճիոյ Լէոփոլտ թագաւորը:

Արդարեւ այս երեք պետութիւնք որք
մինչև 1880 թուականն ոչ մի արտավար
տեղ ունէին իրենց ցամաքային սահման-
ներէն դուրս, տասն տարւոյ կարճ միջոցի
մէջ մեծ յառաջադիմութիւն կ'ընեն:
Անգլիա կը հարկադրի վերջապէս բաժ-
նել Գերմանիոյ հետ Չանդիպարի ընդար-
ձակ երկիրը, մինչև այն մեծ լիճերը ուս-
տի կը բղխի Նեղոս, եւ թողուլ Պելճիոյ
թագաւորին որ հիմնէ Գոնկոյի պետու-
թիւնը համանուն գետին անասման հով-
տին մէջ, եւ նուիրէ զայն արքայավայել
առատաձեռնութեամբ Պելճիացոց որք

այս կերպով կ'ունենան իրենց երկրէն
առաւել քան տասն անգամ ընդարձակա-
գոյն գաղթականութիւն մը:

Այս երկրակալութեանց մէջ Իտալիա
եւս կ'ուզէ իւր բաժինն ունենալ: Անգ-
լիոյ հաւանութեամբը Մասուա քաղաքն
(կարմիր ծովուն վրայ) եւ իւր շրջակայները
յանիրաւի գրաւելէ զինի, Իտալիա կը
ջանայ Հապէչտանն եւս իւր թեւակալու-
թեան ներքեւ առնուլ եւ այս ալ բաւական
չ'համարելով, կ'ուզէ առաւել ևս ընդար-
ձակել իւր գրաւած երկրին սահմանները
եւ այս բանակցութեանց համար Անգլիա
երկու կարևոր պաշտօնատարներ կը յղէ
ի Հոնովմ:

Ահա գեղեցիկ առիթ մը Պ. Քրիստի
համար իւր քննադատներն ամթաճար
ընելու եւ գործով ապացուցանելու թէ
մեծանուն Գալուրի արժանի յաջորդ մ'է:

Սակայն տարակուսելի է որ լորտ Սա-
լիզպրի, որ իբրև կատարեալ պատե-
հական մը՝ գիտէ պարագային եւ ժամա-
նակին համեմատ վարուիլ եւ չունի ամե-
նուն համար նոյն չափ եւ նոյն կշիռ, կա-
տարելապէս գոհացնէ զՊ. Քրիստի:

Սալիզպրի մարքիզը Չանդիպարի խնդ-
րոյն մէջ կ'ընդունի գերման կառավարու-
թեան հնարած ներքնաշխարհի (hinterland)
նոր վարդապետութիւնը: Սակայն Չամ-
պէղի խնդրոյն մէջ, ուր Փորթուկալի կա-
ռավարութիւնը նոյն վարդապետութեան
եւ աւելի հիմնական փաստերու վրայ կը
յենու իւր իրաւունքը պաշտպանելու հա-
մար, Պ. Սալիզպրի նոյն մարդը չէ, չու-
զեր լսել, չուզեր խնդիրը քննել, այլ
կ'սպառնայ, եւ Անգլիոյ վաղեմի բարե-
կամ եւ դաշնակից Փորթուկալի կառավա-
րութիւնը դժուարին կացութեան մը մէջ
կը դնէ: Երկիցս նախարարութիւն կը
փոխուի, տագնապը կը սաստկանայ եւ
Փորթուկալի սահմանակից Սպանիոյ կա-
ռավարութիւնը՝ ի նախատեսութիւն ա-
ւելի մեծ շփոթութեանց, կը պարտաւորի
իւր սահմանադրուիլ ամրացնել:

Ահա իրողութիւններ որք պարտին
յորդորել զՊ. Քրիստի չափազանց յանձ-
նապաստան չլինել: Սակայն խտալացի նա-
խարարը որ այս օրերս մի վիթխարի նոր
զրահաւոր ևս՝ Սարսէլիա անուն՝ ի ծով կ'ի-
ջեցնէ, կը կարծէ անշուշտ թէ հոն ուր
Տոն Քարլոս անիրաւ է, Սինեօր Քրիստի
կրնայ իրաւունք ունենալ:

Ափրիկէան գործոց հետ ուղղակի կեր-
պիւ առնչութիւն ունեցող գերեզմա-
նութեան խնդիրն ևս միտքերը կը յու-

զէ և դիւանագէտները և մարդասէրները կ'ըրաղեցնէ: Պրիւսէլի հակադերեվարական պաշտօնական համաժողովէն վերջը, կարդինալ Լավիժըրի մի երկրորդ համաժողով կը գումարէ ի Բարիզ, որ քանի մը նոր անօրինութիւններ կ'ընէ ընդդէմ գերեվաճառութեան: Այս ամէնը խիստ գովելի է անշուշտ, և եթէ բոլոր Տէրութիւնք հաւասար անկեղծութեամբ ի գործ դնեն համաժողովին որոշումները, տարակոյս չկայ որ Ափրիկէն աւերող այդ մշտատու պատուհասին օրերը համբուսած կ'ընան համարուի:

Բայց ահա Հոլանտա, քաղաքակիրթ ազգ մը, որ չուզեր համակերպիլ համաժողովին որոշմանց: Ահա Գերմանիա որոյ գործակատարք ի Զանդիպար՝ կը թոյլատրեն գերեաց պօգալի առևտուրը: Ահա նոյն ինքն Անգլիական կառավարութիւնը որ Ափրիկէի գերեաց և Ռուսիոյ Հրէից վիճակին բարւոքման համար այնչափ հոգածութիւն ցուցնելով հանդերձ, կը զլանայ Քոյր-կղզոյն, Իրլանտայի բնակչաց ապրելու տարրական պայմանները, և զայնս իրենց հայրենի երկիրը թողլով ի նոր աշխարհ գաղթելու հարկին մէջ կը դնէ:

Այս ընթացք Անգլիական կառավարութեան բաւական ուշադրութեան արժանի է և կ'արժէ որ Արեւելքի ժողովուրդք, ընդ որս և մեք հայքս, միշտ ի մտի ունենանք այս իրողութիւններ, որպէս զի պատիւր խոստումներով չխաբուինք և չը վտանգեմք այն ազատութիւնները զորս կը վայելեմք ընդ հովանեալ Գահուն՝ մեր Օգոստափառ կայսեր:

ՀԱՅԻ «ԵՍ»Ը

ԵՒ Պ. ԳՐԻԳՐ ՆԻԿՈՂՈՍԵԱՆՑ

Անոյս սկիզբն Պ. Գ. Նիկողոսեանց թերթի մը մէջ յօդուած մը հրատարակած էր, յորում ի մէջ այլոց նպատակ ունէր ի վեր հանել հայ ժողովուրդի գլխաւոր մտլութիւններէն մին — ետականութիւնը — զոր այնքան յառաջացած կը գտնէր ի մեզ՝ մինչեւ յուսահատութիւն մատնել ազգին յառաջդիմութիւնը. բայց աստի, այս մտլութիւնն անբաժան կը նկատէ մեր բարոյական նկարագրէն:

Պ. Նիկողոսեանց, որ անկեղծ հրատարակաբար մ'է, ազգու շէշտերով դաս մը տալ ուզած է մերազնէից: Ազգ մը չէ կարող ուղղուիլ մինչեւ որ իւր թերութեանց ուշադրութիւն չը դարձնէ. ուրեմն այս անսութեամբ չէ որ պիտի ընդդիմախօսենք Մեծարգոյ յօդուածագրին. այլ ինչ որ ինքն մեր բարոյական նկարագրէն անբաժան մտլութիւն մը կը նկատէ, ըստ մեզ դարմանելի թերութիւն մ'է լոկ:

Արդարև հոգեբանական խնդրոց վրայ ճառելը, մանաւանդ թէ վճիռներ արձակելն, յոյժ փափուկ խնդիր մ'է. սկսեալ Թաղէտէն մինչև մեր օրերը, շուրջ 2500 տարի, փիլիսոփայութիւնը կը տքնի տարրական ճշմարտութիւններ ձեռք ձգելու, վիճաբար արձակելու, և սակայն այդչափ երկար ժամանա-

կամիջոցի մէջ իսկ տակաւին շատ քիչ յառաջադիմութիւն ըրած է. զի գտնուած ճշմարտութեանց ամբողջութիւնը քանի մը պարբերութեանց մէջ կրնայ ամբողջուիլ: Ազգերու բարոյականն ալ փիլիսոփայութեան մէկ ճիւղին հոգեբանութեան — պատկանող խնդիրներէն է. այս մասին ո՛ր և է որոշում կամ վճիռ տալէ առաջ, հարկ անհրաժեշտ է ամէն երեւոյթ, ամէն պարագայ նկատողութեան առնուլ. որպէս զի յետոյ հակասութեան կամ դժուարութեան չը բաղխինք: Ազգեր՝ ազգ ըլլալէ յառաջ մարդ են, և իրր այն մասին ընդհանուր կազմակերպութեան մը ենթակայ. երբ մտային կազմակերպութիւն կ'ըսենք, կ'իմանա՞ք երեք գլխաւոր բաժանումն. Ա. Մտաւորական գործողութիւն, որպիսիք են ուշադրութիւն, ըմբռնում, յիշողութիւն, երեւակայութիւն. Բ. Զգացմունք. Գ. Կամք:

Քանի որ մտքի բաժանմանց վրայ խօսեցանք, ի դէպ է աստ ուղղել սխալ մը, զոր յաճախ ամէն կարգի գործներ կը գործեն զգացումներն աքիճ վերագրելով. օրինակի համար, կրթական յօդուածներու մէջ ամէնքս ալ կարգացած եմք « Բաւական չէ միայն մեր մանկանց միտքը՝ զարգացնել, այլ նաև պէտք է նոցա սիրն կրթել », որով ըսել՝ կ'ուզեն զգացումներն. չգիտեմ թէ զգացումներն սրբտին հետ ի՞նչ առնչութիւն ունին. սիրն բնախօսական գործարան մը լինելէ՝ անդին չ'անցնիր. դուցէ հին իմաստնոց համոզումն, որք սիրտը կը նկատէին մտաւոր գործունէութեան կեդրոն, եկած հասած ըլլայ մինչեւ մեր օրերը. բայց դոնէ մարդակազմութեան նախնական գիտելիք բաւական են, զմեզ այս սխալն զերծ պահելու:

Գառնանք այժմ՝ մեր խնդրոյն. Պ. Նիկողոսեանցի յիշած մտլութիւնը մտքին երկրորդ բաժանման, զգացմունց, կը պատկանի. սքա երկու ստորաբաժանումներ ունին, բաբի և չար, զորս չէ տեղոյս առաւել ևս պարզարանել: Արդ ամէն անհատ, քանի որ մարդկային ընթացիկաց կը պատկանի, պարտի ունենալ սոյն զգացումներն առանց բացառութեան. սակայն աստիճաններ կան. ոմանք ուրիշներէ աւելի ազգեցութիւն կը կրեն ի նոցանէ. կամ միևնոյն անձին վրայ սոյն զգացումներէն մին կամ միւսն առաւել ներգործութիւն կ'ընէ. այսպիսի տարբերութիւնը կախումն ունին շատ մը պատճառներէ, որպիսիք են ծնողաց բարոյական նկարագրին, աղան Քիզիգական կազմութիւնը, աշխարհագրական գիրքն այն երկրին յորում կ'ապրի, իւր առած դաստիարակութիւնը, իւր միջավայրը, երկրին զարգացման աստիճանը, մեծ մարդոց օրինակները և այլ այս կարգի շատ մը պարագայներ: Արդ, ինչպէս անհատի մը, նոյնպէս ալ ժողովուրդի մը բարոյական նկարագրին, քըննդագտնելու ատեն պէտք է լուրջ ուսումնասիրութեան առնուլ այս բոլորը և երբ կը անենք մէ թուր վերոյիշեալ պարագայներն կամ անոնց մեծագոյն մասն դատաւարաբաւ են յաւէտ մնալու իրենց նախնական վիճակին մէջ (ինչոր անհատական է), յայնժամ միայն կրնանք ըսել թէ այդ պարագայներէն ծագում առած և արմատացեալ չար զգացում մը կամ որ նոյն է, մտլութիւն մը, այդ ազգին բարոյական նկարագրին մէկ մասը կը կազմէ. բայց թէ միայն բոլոր ազգին: — Ահաւասիկ խորհրդածութեան արժանի տարրեր խնդիր մը. մէկզի թողլով հոգեբանութիւնն, որ յայտնապէս կը բողոքէ այդպիսի վարդապետութեան մը դէմ՝ պահ մը դիմենք փորձառու-

թեան. երիտասարդական տարիքը դեռ նոր թեւակոխող դաստիարակեալ մտքեր բնական է որ վը հետաքրքրուին հանրային խնդիրներով և ի հարկէ իրենց ուսումնասիրութեան ասպարէզը նախ և առաջ պիտի ընտրեն այն ժողովուրդին մէջ որուն կը պատկանին. հոն կը գտնեն առաքինութիւններ և թերութիւններ ալ. այս վերջինք իրենց մտքին վրայ մասնաւորապէս տպաւորութիւն գործելով տրամաբանական սխալի մը մէջ կ'իյնան, զի այնպիսի թերութիւններ որք ընդհանուրն սեպահականութիւն համարուելու էին, կը վերագրեն միայն և միմիայն իրենց ժողովուրդին. յետոյ տակաւ իրենց ուսումնասիրութեան ասպարէզը կ'ընդարձակեն՝ նոր կը գրեն, նոր բարքեր պրպտել կը ցանկան, բայց ահա զարմանօք կը տեսնեն թէ այն առաքինութիւններն կամ մտլութիւններն զորս միայն իրենց ազգին վերագրած էին, առաւել կամ նուազ գոյութիւն ունին նաև ուրիշ ժողովուրդոց մէջ ալ. ո՛չ թէ միայն ամենօրեայ փորձառութիւնն, այլ պատմութիւնն ալ կը հաստատէ զայս, զի անդ իրրև ի հայելոյ կը ցոլանան ազգաց բարոյական նկարագրերն. պատմագէտին համար ակտրոմելի զբազում մ'է այնքան պէսպիսութեանց մէջն բարուց նմանութիւններ գտնել. ուստի սա եզրակացութեան կրնանք յանգիլ թէ ազգեր միայն իրենց թերութիւնները կը տեսնեն ցորչափ ուրիշ ազգաց ներքին կացութեան վրայ կատարեալ գիտակցութիւն չ'ունին:

Հասնին հաստատելու համար իւր օրինակ ընտրենք Պ. Գ. Նիկողոսեանցի մէջ բերած մտլութիւնն — կասկանքութիւնը: Պ. Նիկողոսեանց կ'ըսէ թէ, երբ մեր մէջ հաճար մը գործէ՝ կասկանքութեան ողբով անմիջապէս անոր կը հակառակինք և ողի ի բոլին կ'աշխատինք մինչև որ նորա ուժերն ջլատենք, յուսահատեցնենք զինքը. բայց երբ այդ հանձարը օտարին ծառայէ և համբաւ ստանայ, յայնժամ մեր սքքին ուրիշ կերեայ, ծափ կը զարնենք նոր: Իւր այս գիտողութիւն արդարև շատ ստոյգ է. բայց տեսք, իւր յօդուածին հրատարակուած օրը ուրիշ լրագիր մ'ալ ձեռքս առի և երրորդ երեսին մէջ Բարիզէն գրուած յօդուած մը կարդայի, յորում յօդուածագիրն ճիշդ միևնոյն թերութիւնը կամ եթէ կուզէք մտլութիւնը (ըստ Պ. Նիկողոսեանցի) Ֆրանսացոց կը վերագրէր. Պ. Ժիւլ Սիմոնի համար կը գրէր թէ, ի սկզբան ցորչափ ի Ֆրանսա էր, հակառակորդներ ունեցաւ իւր ազգին մէջէն, բայց երբ յետոյ Պլէիգա անցնելով փիլիսոփայութեան Բոսֆիստօսի գահուն վրայ համբաւ ստացաւ, Գաղղիացիք ևս սկսան սրաշաղկ զինքը: Քանի մ'օրինակներ ալ մեր կողմանէ. առնենք ժամտարքը. իւր հայրենեաց այնչափ ծառայութիւններ մատուցանել վերջ, ինչպէ՛ս Անգլիացոց վրէժխնդրութեան մատնեցին զինքն և այժմ ինչպէ՛ս կը փանաւորուին իրմով: Պոնաբաթ շատ մը հակառակորդներ ունէր իր ազգէն ի կենդանութեան իւրում, բայց յետ մահուան ի՛նչ ազգասիրական և փառասիրական ցոյցերով իւր ոսկերտութիւն փոխադրեցին ի Ֆրանսա. բայց չը կարծուի թէ այս կարգի օրինակներ միայն Գաղղիացոց պատմութեան մէջ կարելի է գտնել. ինչպէս վերև յիշեցինք՝ բարուց նմանութիւններ ամէն ժողովուրդի մէջ ալ գոյութիւն ունին և պիտի ունենան: Ինչո՞ւ — վասն զի ազգեր՝ ազգ ըլլալէ առաջ մարդ են:

Կը մնայ գիտնալ թէ արդեօք մեր ազգի

եսականութիւնը մեր յառաջդիմութիւնը մը-
թագնելու չափ վհատեցուցի՞չ է, որպէս կը
խորհի Պ. Նիկողոսեանց. չենք կարծեր, նախ
զի եսականութիւնը որքան ալ զօրաւոր լինի,
հանգիստը կարող է յաղթել նմա. ճշմարիտ հան-
ճարը զոհողութիւնն է անձնաւորեալ, և ազ-
գանուէր գործիչ մը՝ առանց այս ինչ կամ այն
ինչին եսականութեան հովերէն տարուբե-
րելու, բաւական քաջութիւն կ'ունենայ ան-
վրդով իւր ճամբայն շարունակելու (թէպէտ
ո՞չ առանց դժուարութեան), բաւականանա-
լով արհամարհանաց անտարբեր ակնարկներ
ձգել շուրջը: Պ. Գ. Նիկողոսեանցի յիշատա-
կած հանձարներն, որոց մէջ մասը ըստ մեզ
այդ անուան այնչափ արժանի չէ (չը կար-
ծուի թէ եսականութեան ոգիէ կը մղուինք),
չենք կարծեր որ անպատճառ Ազգին եսակա-
նութենէն յուսահատելով ասպարիդէն քա-
շուած ըլլան. ուրիշ անտաճաններ կենալու են.
...: Երկրորդ, եսականութիւնը, եթէ շո-
շափելի կերպով տեղի չը տար՝ գէթ յառաջա-
դիմութիւն ալ չընեն ի մեզ, սոյն զգացման
չափազանցութիւնը տակաւ առ տակաւ կըր-
նայ մեղմանալ ցորչափ իրական դաստիարա-
կութեան մը բարիքներն վայելենք, ցորչափ
տարիքին հետ միտքն ալ հասունայ, երի-
տասարդական յիմար աւելնին յաջորդէ ծան-
րարարոյ լրջութիւն մը, ցորչափ մարդիկ
սովորին ազգին շահերն իրենց անձնական շա-
հերէն անջատ նկատել: Ի՞նչպէս կը խորհի
այժմ Պ. Գ. Նիկողոսեանց, այժմ եւս ճիշդ
նայնչափ եսասէ՞ր է որչափ Պ. Տէր Ասատու-
րօֆի հետ առաջին տեսակցութեան ատեն.
չենք կարծեր, զի եթէ լինէր, բնական է որ
իւր զգացման հակառակող վարդապետու-
թիւն մը չը պիտի քարոզէր: — Թողով որ
պարագայներն և բարեօք կրթութիւնն տա-
կաւ բառնան ի մէջ ծայրայեղ եսականու-
թիւնը, աւելորդ չէ յիշեցնել թէ ամէն բա-
նի ծայրայեղութիւնը իւր վնասներն ունի և
ինչպէս ծայրահեղ եսականութիւնն՝ նոյնպէս
ալ ծայրայեղ եսասեցութիւնը փափաքելի բան
մը չէ. «Ես»ն այնչափ արհամարհելու չէ.
«Ես»ն իւր սահմանի մէջ՝ հարկաւոր իսկ է.
առանց «ես» ին, որ կը նշանակէ իւր ար-
ժանեաց գիտակցութիւնն ունենալ, անհատնե-
րու համար յառաջդիմութիւն չկայ, և քա-
նի որ ազգերն ալ անհատներէ կը բաղկանան,
հարկ է որ ազգերն ալ չափաւոր եսականու-
թիւն մ'ունենան:

ԼԵՌՆ ՄԿՐՏԻՉԵՆՍ

ԽՈՐԷՆ ԵՊԻՍԿՈՊՈՍ ՆԱՐ-ՊԷՅ

Ինչպէս յայտնի է, Գեր. Խորէն եպիս-
նար-Պէյ, հոգեւոյս Սանասարեանի դա-
գաղին հետ իբրև ներկայացուցիչ Թուր-
քիոյ հոգեւորականութեան՝ Թիֆլիս գը-
նացած էր Թաղման հանդէսին ներկայ
գտնուելու: Այնուհետև Խորէն Սրբա-
զան, կանխաւ հրաման խնդրելով՝ Հոգե-
ւոր կառավարութենէն, Էջմիածին ուղե-
ւորեցաւ, ուրկէ գնաց Պօրթօմ ամառա-
նոցը՝ ժամանակ մը մնալու և կազդուր-
ուելու համար: Իսկ այժմ կը գտնուի յԱ-
խալցիսա, ուրկէ Թիֆլիսի Նոր-Դար լրա-
գրոյն ուղղուած թղթակցութենէ մը կը
քաղեմք հետեւեալը.

Հայր Խորէն Նար-Բէյը Ախալցիսա իջնում է
Պ. կարապետ Մութաֆեանցի մօտ և քիչ յե-

տոյ մարդ է ուղարկում՝ Հոգ. կառավարու-
թեան անդամ Հայր Ղազարեանցին կանչելու.
նա օրինակատարութեան գնացած լինելով չէ
կարողանում իսկոյն գնալ. Սրբազան Հայրը
երեկոյեան երկար չսպասելով նրան, հանգըս-
տանում է և ասում իրեն ընդունողներին,
որ երբ գայ Հայր Ղազարեանցը, յայտնեն նը-
րան իւր կողմից, որ նա առաւօտեան եկեղե-
ցում ծանուցում տայ, թէ ինքը մտադիր է
քարոզ տալ և թող ժամասացութիւնը սովո-
րականից մի ժամ առաջ սկսեն: Հայր Ղազա-
րեանցը գնալով երբ այդ լսում է՝ ասում է,
որ Հոգ. կառավարութիւնը թուլթ ստացած է
Ս. Սինօզից, որով արգելում է օտարահա-
տակ հայ հոգեւորականներին քարոզել և պա-
տարագ մատուցանել, ուստի ինքը դժուար-
անում է ծանուցում տալու մասին կազար-
ութիւն անել: Այդ ըսելով հիւսիսակները
ասում են, թէ ուրեմն մենք կ'այտնենք Սըր-
բազանին և այն ժամանակ ինքը գիտէ կ'քա-
րոզէ թէ ոչ, դուք քարոզի մասին մի ծանու-
ցանէք: Հայր Ղազարեանցը յայտնում է թէ
տեղիս յաջորդը այս երեկոյ Արասթումանից
գալու է, կ'այտնենք և ինքը գիտէ: Երեկոյ-
եան Արասթումանից գալիս է Հայր Եսային:
Միւս օրը Հոգ. կառավարութիւնը մի գրու-
թեամբ ներկայացնում է սրբազանին Ս. Սինօ-
զի հրամանագրի պատճէնը ի բարի նկատո-
ղութիւն: Սրբազանն ասում է իւր շրջապա-
տող ժողովրդեան թէ գնացէք և գրաւոր
հրաման բերէք տեղական յաջորդից, որ քա-
րոզ տամ. երբ մարդիկ դիմում են Հայր Ե-
սայուն, նա ասում է, որ ինքը չէ արգելել,
միայն յայտնել է նրան Ս. Սինօզի հրամանը:
Ահա այդ երկու գրութիւնները բովանդակու-
թիւնը.

«Ա. Ձեր բարձր սրբազնութիւնը գալով
Ախալցիսա առաջարկել է անդամներից մէկին,
ժողովրդեան ծանուցանել, թէ մտադիր էք
Ս. Փրկիչ եկեղեցում քարոզ տալ: Կառավա-
րութիւնս առաջուց Ս. Սինօզէն հրաման ըս-
տացած լինելով, հարկ համարեց ուղարկել
ձերը Սրբազնութեան ի նկատողութիւն:
Բ. Նորին վեհափառութեան հրամանի հա-
մաձայն, Ս. Սինօզի կառավարչական մասս
պատուիրում է կառավարութեանդ, որ եթէ
արտասահմանի հոգեւորականներից ուղեւան
քարոզել և պատարագ մատուցանել վիճակու-
մը՝ երբեք չթոյլատրել. իսկ եթէ հարկը
ստիպէ, հրաման առնել Նորին վեհափառու-
թիւնից »:

Հայր Խորէնն ստանալով այդ երկու գրու-
թիւնները, ասում է որ այդ թղթերն իրեն
համար նշանակութիւն չունին, այդ իրեն
համար չէ, որովհետեւ ինքը արքեպիսկոպոս
է: Ժողովուրդը նորից սկսում է խնդրել որ
քարոզէ: Նա ասում է — մինչև ես տեղա-
կան յաջորդից գրաւոր հրաման չստանամ,
չեմ կարող: Ժողովրդից ոմանք, երբ դի-
մում են Հայր Եսայուն, նա ասում է թէ
ինքը նրան արգելել չէ քարոզել, և եթէ ու-
զում է կարող է, բայց ինքը գրաւոր հրաման
տալու իրաւունք չունի, որովհետեւ այդ ի-
րաւունքը վերապահուած է վեհափառին.
միւսոյն ժամանակ պատուիրում է կառավա-
րութեան անդամներին, որ եթէ սրբազանը
խրատ խօսելու լինի, պատրաստեն նրա հա-
մար եպիսկոպոսական դաւազան և միւս բա-
ները: Երրորդ անգամ եւս նա չէ գալիս քա-
րոզելու և նորից մարդ է ուղարկում ժողո-
վրդից Հայր Աստուածատրեանցի մօտ. նա
նոյնն է կրկնում: Ի վերջոյ, ժամը մօտ 12 ին,

պատարագի վերջին, նա եկաւ եկեղեցի և նո-
րից մի քանի անգամ մարդ ուղարկեց Հայր
Եսայու մօտ, և հուսկ յետոյ առանց քարոզ
խօսելու դուրս եկաւ:

Տ Ն Տ Ե Ս Ա Գ Ի Տ Ա Կ Ա Ն

Պ Ե Ր Ճ Ա Ն Ք (1)

Պերճանքը ո՞րն է, ի՞նչ է. — Ինչ որ կա-
րեւորէն անգին կ'անցնի՝ այն է կըսեն պեր-
ճանքը: Բայց ահա՛ հոս է դժուարութիւնը,
Ո՞րն է կարեւորը, և միթէ մեր ամէնուն հա-
մար մի և նոյն իրերէ՞ կը բաղկանայ այն: Ան-
շուշտ ո՞չ: Աղքատին սեղանին վրայ միսն ու
գինին պերճանք, զեղիսութիւն են, իսկ միջ-
նակարգ մարդու մը համար կարևորագոյն ու
անհրաժեշտ, և մինչդեռ սորա համար աւե-
լորդ են թռչնոյ միսն ու շանբանիսն, հա-
րուստն պիտանի կը համարի գանոնք իւր սե-
ղանի համար: Կան մարդիկ որոց համար Թը-
րամվէյն շոյլութիւն մ'է, բայց այլք անհը-
րաժեշտ պէտք մ'ունենալ կը կարծեն ձիերու
և կառաց: Գիւղացին զքաղաքացին գննելով՝
նորա հագուստին ու կապուստին մէջ պիտի
գտնէր շատ իրեր զորս ունայն զարդ պիտի
կոչէր և մինչև իսկ աւելորդ կապանք և նե-
ղութիւն, զոր օրինակ սա արդեւալ շապիկը
զոր ամենքս ալ հագած եմք և սա փողկապը
որ անոր լանջքը կը ծածկէ. բայց ո՞վ մենչ
պիտի յօժարէր մերկանալ զանոնք, և զրկուած
անոնցմէ՞ յետին ծայր աղքատութեան մը վը-
րայ չպիտի գանգատէր: Ճշմարիտ է թէ ե-
ղած է ժամանակ ուր պարզ շապիկ կրողներ
հրապարակային ծանականաց մատնուած են
իւրեանց տարապայման շոյլութեանն հա-
մար: Երբ դեռ նոր կ'սկսէին մուտ գտնել
յնեւրոպա գաղթային բերքերն, թէյ, իսկ-
վէ, շաքար, համեմք, հատորներ գրուած են
բողոքելու համար նոցա դէմ իբրև անպէտ ի-
րաց, բայց այսօր սպասուհին զրկեալ կը հա-
մարի ինքզինք՝ եթէ թէյով ու սուրճով չնա-
խաճաչէ: Նոյն սպասուհին թերևս կը մեղադ-
րէ իւր տիրուհին իւր արդուզարդի նիւթե-
րուն համար և, օրինակի աղաքաւ, կը գտնէ
թէ ա՛յնքան լաւ կրնայ նա իւր այցելութիւն-
ներն ընել առանց գլխարկի որքան ինքն ի-
րեններն: Այսպէս մտնենք ճոխ տան մը կա-
հաւորեալ սենեակներէն միոյն մէջ. ահա՛ ոսկե-
այ շրջանակներով թանգ հայելիներ, ահա
արևելեան կակուղ գորգեր, ահա՛ մետաքս-
եայ բաղմոցներ, ահա՛ ճրագարանք բազմա-
ստեղծեան, որք իրաւամբ կը թուին ինձ՝ որ
միջնակարգ մարդու զաւակ եմ՝ պերճու-
թիւն, շքեղութիւն առաւելագանց. բայց ու-
րիշ մ'ալ քանիօ՞ն աւելորդ բաներ պիտի
գտնէր իմ տանս մէջ, որ կը համարիմ ինք-
զինքս զուրկ ի բազմաց կարեւորաց:

Կարեւորին ու աւելորդին սահմանն դիւրին
չէ ապա ճշդել. ո՞ր կը վերջանայ կարևորն և
ո՞ր կ'սկսի աւելորդն, այդ կէտն դժուարին
և անհնարին իսկ է որոշել: Կարևորը կը փոփո-
խի ըստ աստիճանի քաղաքակրթութեանց,
ըստ կարողութեան անհատից, ըստ ճաշա-
կաց, ըստ աստիճանի կրթութեան, և հե-
տևապէս ինչ որ ժամանակի մը կամ դասա-

(1) Պերպերեան վարժարանի այս տարւոյ պարգևա-
բաշխութեան հանդիսին մէջ արտասանուած աւարտա-
կան ճառ:

կարգի մը համար պերճանք մ'է՛ մի այլ ժամանակի կամ դասակարգի համար նախնական պիտանութեանց կարգին մէջէ՛, կար ժամանակ ուր թաշկինակն մի զարդ էր, և ազնուաշուք կոմսեր ու պարոններ իրենց թեւին կը սրբէին իրենց քիթն. կայ մարդ որ անհրաժեշտ պէտք կզգայ ձմեռն ի Գահիրէ անցընելու, ամառն ի Վոսիոր և աշունն ի Բարիզ: Սա հարուստ վաճառականին համար զեղխութիւն է թանգարան մ'ունենալ, իսկ սա աղքատիկ զրազէտն ալ իւր խնայած դրամն կը տանի Բերա՛ գնելու նոր հասած գրքերն:

Հարկ է արգիլել պերճանքն. փորձուած է այդ բազում անգամներ յատուկ օրէնքներով որք հրատարակուած են երբեմն ի Հռովմ, յԱրևելեան պետութիւնս և յԵւրոպա իսկ, բայց մնացած են ապարդիւն:

Քաղաքակրթութեան յառաջընթացութեան արգիւնքն է պիտոյից բազմապատկութիւնն, ըստ այնմ որ մարդկութիւնն, դրամագլխոց անմամբ, արտադրական հնարից կատարելագործմամբ, կը դիւրացնէ իւր պիտոյից գոհացումն, նորանոր պէտքեր ծնունդ կ'առնուն. աժանցած իրն՝ որ ցայն վայր ճոխից միայն սեփական էր՝ կը մտնէ աղքատին խըրճիթէն ներս և կանցնի կարևորաց կարգին մէջ: Մարդկային էակն իւր վայելումներն կ'ուզէ անճեղնել ըստ այնմ որ յաւելու իւր հարստութիւնն: Եւ բայ աստի կայ գեղեցկիւն իրն, լաւագունին տենջն որ արուեստին վրայ կը յաւելու գեղարուեստն և որով մարդ ոչ միայն իւր աշխատութեան նպատակ կը դնէ անհրաժեշտ պէտքի մը գոհացումն, այլ և իւր ճաշակին, հաճելին օգտակարին հետ միացնելու փափաքանաց: Աստի պերճանքն:

Ձայն չէ՛ կարելի բառնալ և անշուշտ օգտակար իսկ չէ. ո՛ւր պարտ էր կանգ առնուլ. գուցէ հարկ լինէր յետս յետս նահանջել մինչ ի վայրենութիւն, մինչ ի քարայրն և խորշափուն տերեւն որք մեր քարի դարուն նախահարց տունն ու զգեստն կը կազմէին:

Բայց կան լաւ և յոռի պերճանք իւրաքանչիւր միջակի մարդոց համար: Պարոն Ա. նօթի կը մնայ այս գիշեր որ կարենայ ձեռնոց մը գնել պարահանգէս երթալու համար. յոռի պերճանք: Տիկին Բ. իւր ծառային ամսականը վար կը դնէ իւր գերձակուհին վճարելու համար. — յոռի պերճանք: Պարոն Գ. իւր դրամագլխէն մաս մը կը պահեսցնէ իւր սրահին շուքն յաւելցնելու համար. — յոռի պերճանք: Տիկին Դ. իւր դրացուհիէն փոխ կ'առնու կտուրով պտոյտ մ'ընելու համար. — յոռի՛ պերճանք: Պարոն Ե. ո՛չ իւր ընտանիքը կարող է լաւ ապրեցնել և ո՛չ ձեռնտու լինել իւր կարօտ ազգականաց, այլ անպատճառ կ'ուզէ ձի մ'ունենալ և ամարանոց երթալ կզլի. — յոռի՛ պերճանք: Օրինակներն անշուշտ կարելի էր բազմապատկել, բայց այսքանն բաւական է յայտնելու համար թէ յոռի է պերճանքն՝ երբ ծախսելու կարողութեան վեր կ'անցնի, երբ կը լինի ի վնաս կարևորագոյն պիտոյից, երբ մեր դրամագլուխը կ'սպառէ, երբ զմեզ պտրտուց բեռին տակ կը դնէ և երբ չթողուր մեզ միջոց բարիք գործելու և նպատակելու այլոց: Արդէն ընդհանրապէս յոռի է այն պերճանք որոյ նպատակն է ցուցամոլութիւն, ցոյց տալ միայն մեր ծախսելու կարողութիւնն, մեր հարստութիւնն, և բազում անգամ ցոյց տալ զմեզ այլ ինչ քան զոր եմք, առաւել ճոխ քան որչափ եմք իրապէս կամ թէ փարթամ, մինչդեռ աղքատ եմք պարզապէս: Իսկ իւր կարողու-

թեան սահմանին մէջ օրինաւոր վայելմունք և գոհացումն լաւագունին փափաքանաց ու վայելչութեան ճաշակի՛ անշուշտ լաւ պերճանքն է այն: Այս պերճանք չաղքատացնէր ժողովուրդն՝ բերելով նուազումն արտադրիչ դրամագլխոց, այլ կը սնուցանէ նաև ճարտարութեան ինչ ինչ ճիւղեր:

Պէտք է որոշել նաեւ կոշտ պերճանք մ'եւ ազնիւ և փափկաճաշակ պերճանք մը: Մեծատունք ոմանք ճոխ ու չափ սեղաններու, խորակաց ու համադամոց առատութեան, գինիներու ընտրութեան ու զանազանութեան սիրահար են և մեծամեծս կը վառնեն սու այս. կոշտ զգայական պերճանքն է այս. իսկ գեղարուեստական հրաշակերտներու սէրն՝ որովք փափկաճաշակ փարթամք ոմանք կ'ուզեն պնդել իւրեանց դաշխիճներն՝ ազնիւ պերճանք մ'է որ կը քաջալերէ արուեստն ու մղում կուտայ գեղեցիկ գործոց արտադրութեան:

Կայ ուրեմն օգտակար և օրինաւոր պերճանք, և կայ անօգուտ ու վնասակար պերճանք մ'որ աւերիչ է շուայութեան պէս: Բայց եղած են խորհողներ, և Վոլդէր նոցա թուոյն մէջ է, որք կարծած են թէ պնասիրութիւնը, նոյն իսկ պնամոլութիւնն միշտ օգտակար է, վասն զի ճարտարութիւնը կ'երազէ:

Այսպիսիք ջնջելն ու այրելն և կործանելն ալ օգտակար կը համարին, քանզի, կ'ըսեն, աշխատութիւն կ'ընձեռէ արհեստաւորին. *Détruire, c'est produire*. Հրդեհ մը բարիք մը պիտի համարէին, վասն զի հազարաւոր ձեռաց գործ պիտի մատակարարէ:

Բայց կը մտնան սոքա թէ օգտակարութեանց անօգուտ սպառումն չի հարստացներ, այլ կ'աղքատացնէ. թէ վերստին շինելու համար վասնելի դրամն կրնայ դարձեալ գործածուիլ այլ ինչ կերտելու համար. մանաւանդ թէ յանձնուած վասնուած դրամն՝ իրբեւ դրամագլուխ գործածուելով՝ տեական կերպով գործ և հայ կարող է հայթայթել գործաւորին: Եթէ պնամոլութիւն և շուայութիւն օգտակար լինէին ժողովրդեան, կայսերական Հռովմի և Վերսայի վեղխութեանց չպիտի յաջորդէր տխուր չքաւորութիւն, և ցնցոտիք առաւել բազմաթիւ չպիտի լինէին անդ ուր առաւել առնաւ կը շողան սակահոռ հանդերձանք:

Պերճանոց անտանձ տենջն ո՛չ ապաքէն կը մղէ յանբարոյականութիւն, յապտականութիւն բարուց և յոճիր իսկ: Զի աշխատութեան արդար վարձքովն չէ կարելի բաւել չափազանց և շուայ ծախուց, պնամոլք կը բերուին դիմել ապօրէն միջոցներու, պաշտօնեայն անհաւատարիմ կը լինի, դատաւորը կաշառակործ, վաճառականը խաբերայ, գործատէրը զրկող և անիրաւ, արուեստաւորը խարդախ, կինն անբարոյական: Ահա՛ հետանքն յոռի և անչափ պերճանաց:

ՄԻՆՐԱՆ ԵԱԶՃԵԱՆ

Ա Ջ Դ

Ուսումն. Խորհրդէն վկայեալ, հայ. Քրանս. և ըստ բաւականին անդգ. լեզուաց, նախնական ուսմանց և միանգամայն եկեղեց. երգեցողութեան հմուտ և փորձառու ուսուցիչ մը կը փափագի պաշտօն ստանձնել մայրաքաղաքիս՝ կամ գաւառաց Ազգ. վարժարանաց մէջ: Դիմել Մէրճան փողոց, Մարգարեան դրատունը:

Մ Ո Մ Ե Լ Ա Ն Ի Ս

Ազնիւ, վեհ հոգիք երբոր սառապին, Կերպին հուսկ մի երգ նրման կարապին. Եւ դո՛ւ, Մելանիա, սեւաւոյդ քնար, Երգէ՛, Երգելէդ ես չեմ յագնար. Դո՛ւ, վրսեմ հանգար, անդունդ, ծով հոգի, Յուզուէ եւ յուզէ, խանդող բորբոխ. Բայց ո՛հ, մի՛ կարծեք թէ փառք պուէտին Կարապին նրման երգն է իւր յեթին. Տրտւմ ձայնդ ի սուգ անիւ մի մարե, Թող միտք քրքրուան քնարիդ լաւե. Ինչո՞ւ լըռելիայն քափես արտաւտ, Ինչո՞ւ արտիկող պատե է սեւ սուգ. Միթէ չե՞ս գիտե՛ր ցաւոց բաժակին, ձեւարիս ֆերոյդ միայն հաշակին:

Այս աշխարհիս մէջ քեւարախ կարապ Անդին քեւոց սակ կը գտնէ պարապ, Մուք խորեռու ծոց կիցնայ կանկնի Ուր քրոյն առնուլ չը գորէ պիտի. Ի գուր կը փորձէ քեւերն իւր նըկուն, Ընդ փոյք կը քաղուի յայն մրոպլ բագուն. Բայց դո՛ւն անման ես կեանդ վերջ չունի, Երգել չես կարող նրման բոչունի. Քընար ի ձեռին կանգնէ յաղբապանմ, Երգէ կնցաղոյս գաղտնիկ անբախանց. Իջիւր ծաղիւ ման ցուրտ շիւղիկ եղբի, Անցիւր երկնասլաց համայն իրեղբ. Երգէ մինչ կապրիս խանդիւ մեստեւ, Երգէ յեւ մահու հոգի բոցաքեւ:

ՄԻՆՐԱՆ ՅՈՎՀԱՆՆԵՒՍԵԱՆ

Զ Բ Ա Ն Ի Ի (Պօքան օղապը)

Բազմաքիւ դոյլերդ առնուս ու իջնաս Ի ձայն շառաչող երկաք լաւերուդ. Ջրիւր հորոյն խորն՝ նոյն երգօք դառնաս Կողերդ ի վայր քափելով շուս շուս:

Դարձիւր հա դարձիւր, դարձնելովանդուլ ձրարնչող անխրդ այդ մամուպաւս. Գո վզին լուծն է փայտայ ձող խարխուլ, Թըռուաւ կենդանի դարձիւր անընդհաս:

Ծերուկըն վերայ լըրժուէն՝ սախակաց ժամգիրքն ընելով ծայրէ ծայր քաղուած, Աչք կապ ծիւռն հրաման սայ սասիկ եւ դիտէ անույն դարձիւրն հանդարտիկ:

Գիտեմ ժամերով ես ալ անբրիթ Երգիւն իմ խորէն՝ մրօք երագոս, Դարձիւրն լաւակայ դոյլերու խիս խիս Յեղակարձ կասումն մեր ձայնիւ խոպոս:

Ո՞ն անիւ անիւ, պատկեր մեր կենաց. Նոյն վագիւք դառնանք ՚ի խոջ եւ ՚ի խուք, Աչք կապ բաղդին ում սերիւ փարած Ընդ քաւր հեճեւիլիք կայրոցն իւր անգուք:

Թառանցն է մեր երգ ի ձայն անվոփոխ. Իսկ սիրս ծխալաւ՝ չարաբաս քնար, Յոր քարծէ մասունքն իւր բաղդ՝ մեր ոսոխ. Անիւ, քեզ նրման սրխուր երգեմ յար:

Ա՛լ դադրէ, դադրէ, սիրսն իմ կը փրդկի, Շունչ ա՛ն վայրիկ մի, խոնջեալ կենդանի. Ինձ պէս թէ չունիս դու ալ նըպասակ Անվարձ պիտ՝ մընայ գիցցիւր քո վասակ:...

Ա. ՇԱՄՐԱՐԱՐՍԱՆ

Ա Ռ Ո Ղ Ջ Ա Բ Ա Ն Ա Կ Ա Ն

Բարեկութեան ազդեցութիւնը Քրիստոսեան կազմութեան վրայ

Ամէն զար իւր մասնաւոր յատկանիւշերն ունի և տարիներ մեզ չեն ներկայանար լոկ թուանշաններով, այլ իրենց մշտնջենաւոր փոփոխութեամբ և գործերով: Բոլոր յառաջադիմութիւնք և յետադիմութիւնք, Փիլիսոսփայական հետազոտութիւնք և մտաւորական վտարութիւնք, գրականութեան ոսկեղարք և ագիտութեան նախապաշարմունք, քաջագործութեանց յալթանակութիւնք և զեղխութեանց աւերակք, ամէնքն ալ իրենց ծնունդը կ'առնեն տարիներու անվերջ շարքէն և կը կազմեն մարդկային պատմութիւնը:

Մասնաւորելով մեր խօսքը բժշկութեան վրայ, Ա) զարու վերջին կէտը պիտի նկատուի սպառազային՝ էականապէս առողջապահական գիտութեան դար մը: Թէեւ բժշկութիւնը ի վաղուց անտի առողջապահական սկզբանց կարեւորութիւն տուած է, սակայն վերջին քսան երեսուն տարիներու միջոցին է որ սոյն սկզբունքը իրբեւ գիտութիւն մասնաւոր կերպով կ'ուսումնասիրուի և ի գործ կը դրուի ընդհանուր ժողովրդոց մէջ: Թէեւ ոչ մի քաղաքակրթութեալ ազգ անհոգ և անտարբեր է սոյն կենսական սկզբանց և թէև գիտական աշխարհն այսօր ամենայն եռանդով և լի յուսով մեծ ջանք ի գործ կը դնէ առողջապահական գիտութիւնը իրագործելու, սակայն չենք կարող ըսել թէ անհատք և ժողովուրդք լի ու լի կը վայելեն առողջապահական կենաց բարիքները, ոչ ալ կրնամք ըսել թէ գիտութիւնը իւր կատարելութեան գագաթը հասած է: Եթէ իրօք, ըստ անգլիական առակին, « գալու գէպեր իրենց չուքերը կը նետեն », կրնամք ըսել թէ սպառազային առողջապահական գիտութիւնը մեծ և օգտակար դեր մը պիտի ունենայ ժողովրդոց առողջութեանը և կենացը վրայ:

Արդոյ ընթերցողը պէտք է կը յիշէ թէ առողջապահական գիտութիւնը կ'ենթադրէ նախնական առողջ կազմութիւն մը և կ'ուսուցանէ թէ ինչ միջոցներով կարող եմք իւր բնական վիճակին մէջ պահել զայն, մինչ բժշկական գիտութիւնը կ'ենթադրէ վատառողջ կամ հիւանդ վիճակ մը որ անբնական է և կը սովորեցնէ թէ ինչ միջոցներով սոյն հիւանդն առողջ վիճակի կրնայ հասնիլ: Այս տեսակետով բժշկութիւնը և առողջապահութիւնը իրարմէ էականապէս կը տարբերին, թէ՛ իրենց պաշտօնով և թէ՛ գործողութեամբ: Ամէն մարդ պէտք է ունի բժշկութիւն ուսանելու, որպէս զի երբ հիւանդանայ, ինքզինքը բուժէ: Արդէն իւր հիւանդ վիճակ անկարող կընէ զինք՝ ինքքինքը դարմանելու, եթէ մինչև իսկ բժիշկ մը լինէր, սակայն ամէն անհատ պարտի գէթ առողջապահական ընդհանուր սկզբանց տեղեակ լինել և զայնս ի գործ դնել ի պաշտպանութիւն և ի բարգաւաճումն իւր առողջութեան: Այսպէս, մինչ բժշկութիւնը մասնաւոր գասակարգի մը վերապահեալ գիտութիւն մ'է և արհեստ, առողջապահութիւնը և նորա գործադրութիւնը կը վերաբերի ամէն անհատի, ինչպէս նաեւ հաւաքական կերպով համայն ժողովրդոց:

Առողջապահութիւնը իւր ամբողջութեամբն ըմբռնելու համար կրնայ երկու մասերու բաժնուիլ. Անձնական և Հանրական: Անձնական

առողջապահական օրէնքներն են Փիլիքական և մտաւորական: Հանրական առողջապահութիւնը կը պարունակէ ընտանեկան և ընկերական մասնաւոր օրէնքներ: Այս երկու մասերէն իւրաքանչիւրին վրայ կրնան հատորներ գրուիլ, գրուած են և կ'արժէ որ գրուին, և ուրախ ենք տեսնել որ մեր մէջ ևս սոյն գիտութիւնը ծաղկեցնելու և գործադրելու համար գովելի ջանք մը կը տեսնուի թէ՛ բժշկաց և թէ՛ ժողովրդոց կողմանէ:

Ներկայ գրութեամբ հանրային առողջութեան վրայ գրելու նպատակ չունիմք. միայն մի քանի գիտողութիւն պիտի ընեմք անձնական առողջապահութեան վրայ, ինչ որ ունենալով բարիութեան ազդեցութիւնը մարդուս Փիլիքական առողջութեանը վրայ:

Դարերէ ի վեր հաստատուած իրողութիւն մ'է թէ, զանազան պարագայից մէջ, մտաւորական գործողութիւնք խիստ մեծ ազդեցութիւն ունին մարդուս ներքին և արտաքին գործարանաց վրայ: Այսպէս, կը տեսնուի յաճախ որ սաստիկ լարակցած մարդու մը դէմքը անհաւատալի կերպով փոխուած է իւր բնական երեւոյթէ: Դէմքը քաշուած, տրտագունած, պրկուները բարակցած և գրեթէ իրար փակած, ալուաները մերթ ընդ մերթ կ'ընկնելով, հայեացքն այնչափ խանդարեալ, որ անձը անկարող է տեսնել զինքը չըջապատող իրերն իրենց ճիշդ երեւոյթով: Եթէ այսպիսի անձի մը ներքին գործարանները քրննեմք, պիտի տեսնեմք թէ անոնք ալ իրենց բնական առողջ վիճակէն կատարելապէս չեղած են: Յիրաւի, մտաւորական կամ (բժշկական ոճով) ջղային ազդեցութիւնը Փիլիքական կազմութեան վրայ՝ երբեմն անհաւատալի և անմիջական կերպով մահացու է. այսպէս բժշկական տարեգրութեանց մէջ արձանագրուած են և ներկայ բժշկութիւնն ալ կը հաստատէ թէ, մարդ յանկարծակի վախնալով կրնայ յանկարծամահ լինել կամ ամբողջ մարմինով դեղնիլ (սարլըլ): Անակնկալ վշտալից լուր մը կրնայ ստամոքսը խանդարել և գոլերայի նման բսխուիլ և լուծում յառաջ բերել: Պատահած է որ մահուան դատապարտեալ անձանց սմանց մազերը մտահոգութենէ մէկ գիշերուան մէջ կատարելապէս ճերմկած են:

Երբեմն կ'առարկուի թէ ինչո՞ւ համար հիւանդութիւնք կը տեսնուին թաղերու և բնակարաններու մէջ որ առողջապահական կանոնք պահպանուած և տեղւոյն օդը, ջուրը, ևն, խիստ մաքուր և առողջութեան նըպաստաւոր են: Ինչո՞ւ, զոր օրինակ, կը պատահինք երիտասարդաց որոնք՝ ծիրական արիւն կը տառապին, մինչ իրենց բնակարանք ամենայն հոգատարութեամբ պաշարեալ են առողջապահական միջոցներով, կ'ապրին սննդարար և օգտակար կերակուրներով զորս հարստութիւն և արհեստ միացեալ կարող են պատրաստել: Պէտք է յիշենք թէ հիւանդութեանց պատճառք ընդհանրապէս մէկէ աւելի են և երբեմն խիստ զբոսար է բացարձակապէս որոշել զայնս, սակայն պէտք է մոռնալ թէ առողջապահական արտաքին կանոնաց գործադրութեամբ չէ միայն որ մարդուս առողջութիւնը կը պահպանուի: Պէտք է նկատողութեան առնեմք նաև մարդուս մտաւորական առողջութեան վիճակը, և երբ գտնեմք որ նորա առողջապահական սկզբունքները ողբալի կերպիւ անտեսուած են, պէտք է զարմանամք տեսնելով որ առողջութիւնը տակաւ առ տակաւ կը վնասուի, և եթէ շարունակուի այս ընթացք,

հիւանդութիւնք յառաջ գալով մինչև իսկ կեանքը վտանդի կ'ենթարկուի: Այսպէս երեւակայական սիրահարութիւնը՝ որ մտաւոր անբնական վիճակ մը կը ցուցնէ, կրնայ այնպիսի զգալի կերպով խանդարել Փիլիքական առողջութիւնը որ կրնայ հիւանդութիւն մինչև իսկ մահ յառաջ բերել: Այսպէս կը տեսնենք թէ մինչ Փիլիքական հակառողջապահական պարագայք ընդհանրապէս աղքատիկ դասէ անձանց առողջութեան վտանգ և մահ կ'ըսպառնան, մտաւորական հակառողջապահական վիճակը հարուստ դասուն մէջ կը կատարէ անխոր իւր կոտորածները: Կը հասկցուի որ ընմն որ առողջ ապրելու համար պէտք է նկատողութեան առնուլ և գործադրել առողջապահութեան Փիլիքական և մտաւորական օրէնքները միանգամայն:

Ամէն ժողովրդոց և ազգաց մէջ կարգ մը խաղեր կան զորս այցելութեանց ատեն մարդիկ ընկերութեամբ կը խաղան ժամանակը զուարճութեամբ անցնելու համար: Ինչ համեմատութեամբ որ այս խաղեր իրենց նպատակին կը ծառայեն, նոյն համեմատութեամբ պէտք է նկատուին նպաստաւոր առողջութեան: Կը տեսնուի սակայն յաճախ որ խաղի միջոցին անձ մը առանց բանաւոր պատճառի կ'սկսի գրգռուիլ և բարկանալ, այնպէս որ փոխանակ զուարճալի ժամանակ մ'անցնելու, անհանգիստ և տառապեալ վիճակի մը կ'ենթարկուի: Դեռ խաղը չ'աւարտած, թերևս գլխու ցաւն արդէն սկսած է, ամբողջ գիշերը կ'անցնէ առանց կարենալ քնանալու: Հետեալ առաւօտ ախորժակ չ'ունի բան ուտելու, մէկ խօսքով խղճալի արարածն աւետելու, մէկ խօսքով խղճալի արարածն աւելի հիւանդի դէմք ունի քան թէ առողջի: Այսպիսի անձինք պէտք է գիտնան թէ խաղին կորսուելուն համար բարկանալով (սովորական պատճառք արկանալու), անհուն աւելի թանկագին բան մը կը կորսնցնեն, այն է իրենց առողջութիւնը, զոր վերստին ստանալու համար ժամանակի և դրամի խնդիր կրնայ ծագիլ:

Անոնք որ ջղային կազմուածք ունին, խիստ ենթակայ են դիւրաւ գրգռուիլ և բարկանալու, և վնասն իրենք եւս կ'զգան: Այս կարգի անձինք յաճախ կը տառապին գլխացաւէ, սրտի բարակումէ և ստամոքսի անհանգստութենէ, իսկ բարիութեան ժամանակ ամբողջ ջղային գրգռութիւնը՝ իւր առողջ վիճակէն շեղելով՝ տեղի կուտայ ձեռաց և ոտից դողդոջման. այս վիճակի շարունակութիւնը կրնայ ծնունդ տալ զանազան հիւանդութեանց: Կ'ըսուի թէ երբ Յուլիոս Կեսար կը բարկանար, կ'սկսէր Հռոմէական Ա. Բ. Գ. ը ըսել քանիցս, մինչև որ բարիութիւնը իջնէր: Ջղային կազմութիւն ունեցող անձինք — եւ այս տեսակ անձինք ընդհանրապէս խելացի և կամքի տէր են — պէտք է՝ կեսարի նըման՝ պարզ միջոցներով զսպեն իրենց բարիութիւնը, եթէ կը փափաքին որ առողջ և օգտակար կեանք մը վայելեն: Գալով գեր և տարիքոտ անձանց, մինչև իսկ ժողովուրդք գիտեն թէ բարիութենէն ինչ աղետալի հետեանքներ յառաջ կուգան. այսպիսի անձինք ինչպէս իրենց կերակրոց և այլ գործոց մասին խիստ զգոյշ պէտք է լինին, նոյնպէս իրենց մտաւոր առողջութեանը պէտք է խնամով հսկեն, որպէս զի կենաց թելը յանկարծակի չ'իրթի և կամ առողջութիւնը իւր վերջին հըրաժեշտը չտայ:

Աւելի զժրարդ և աւելի անբնական է տեսնել բարիութեան վնասները Փիլիքական ա-

առողջութեան վրայ գեղեցիկ սեռին մէջ, Հըռ-
 չակաւոր դրագէտ Չարլս Տիքընս կ'ըսէ. «Աշ-
 խարհիս մէջ չկայ այնչափ անբնական բան մը
 որչափ պզտիկ տղու մը մահը—տեսնել կեանք
 մը վերջացած որ հազիւ սկսած էր »: Նոյն-
 պէս հաւասարապէս ճշմարիտ է ըսել թէ կե-
 նաց մէջ չկայ այնքան հակասական և անբը-
 նական վիճակ մը որքան տեսնել բնական փա-
 փուկ զգացմամբ և գեղեցիկութեամբ զարդար-
 եալ օրիորդի մը բարկութիւնը: Երեւոյթը կը
 լինի գզուելի և արհամարհելի, երբ կը տես-
 նեմք որ բարկութեան պատճառը տգէտ, ծոյլ
 և յիմարական կեանք մը վարելէ յառաջ եկած
 է: Ձոր օրինակ, Օրիորդ այն ինչ այցելու-
 թիւն տալ կ'ուզէ նորածեւութեան հետեւող
 ընտանիքի մը, որոյ անդամոց դէմքերը ար-
 հեստական գոյնզգոյն գեղեցիկութեամբ կը
 փայլին: Օրիորդը ամբողջ օրը կ'զբաղի իւր
 հագուստին հետ. կը յանդիմանէ մօտիւսքան
 որ հրամանին համեմատ չէ շինած հագուս-
 տը. գլխարկին ձևն նորագոյն չլինելուն հա-
 մար այնչափ կը բարկանայ որ ակործակը բո-
 լորովին կը կորսուի, հեռաւարտ ամբողջ օրը
 անօթի կ'անցնէ. սրտին բարսխումէն հազիւ
 ոտքի վրայ կրնայ կանգնիլ: Ծառան կը զրկէ
 որ Forget-me-not « զիս մի մոռնար » ծաղիկը
 գնէ. ծառան փունջ մը վարդ կը բերէ որ եր-
 բէք նպատակին չը ծառայեր. օրիորդին համ-
 բերութիւնը կը հատնի և կ'սկսի բարկու-
 թեամբ յարձակիլ ծառային վրայ և գանգա-
 տիլ իւր դժբաղդ վիճակին վրայ՝ ըսելով. «Աշ-
 խարհիս մէջն արդեօք ինձ նման թշուառ մը
 կայ. կենացս մէջ ուրախութիւն ինչ է չեմ
 գիտեր, բոլորտիքս եղունքներն բոլորն ալ ճա-
 շակ ըսուած բանին վրայ գաղափար չ'ունին,
 բարկութիւնս չեմ կրնար զսպել, երբ կը
 խորհիմ թէ ասոնք ինքզինքնին մարդու տեղ
 դրած կ'ապրին (այն ալ Կ. Պօլսոյ մէջ):» Ահա-
 ւասիկ գաղափար մը որ կ'արժէ արձագանգ
 գտնել յիմարանոցի սրահներուն մէջ:

Ո՞վ կը յանդգնի ըսել թէ այսպիսի անձ մը
 Ֆիզիքապէս աւորջ վիճակ մը կրնայ ունե-
 նալ, թէ և բնակարանը և զինք չըջապատող
 պարագայք առողջապահութեան տիպար մը
 են: Այս կարգի անձինք, որոց ոչինչ կը պակ-
 սի անձնական և ընկերական վսեմ գործքե-
 րով կեանքը ընելու առողջ, ազնիւ և անմահ,
 կը շարունակեն իւրեանց աղետալի ընթացքը
 և կը լինին կենդանի զոհեր Ֆիզիքական և
 մտաւոր հիւանդութեանց:

ՏՕԹԹ. Գ. ՏՕՊԱՇԵԱՆ

Ա Ռ Ե Ի Տ Ր Ա Կ Ա Ն

Վ.Ա.ՃԱՌ-ԱԿԱՆՈՒԹԻՒՆ ՈՒ ՃԱՐՏԱՐՈՒԵՍԻՔ
 ՄԻՏԻԼԼԻ ԿԴՁԻՈՅՆ

Կ. Պօլսոյ Ֆրանսական վաճառականական
 Սենեկին ամսական տեղեկագրին մէջ հետա-
 քըքրաչարժ ուսումնասիրութիւն մը կը գըտ-
 նեմք Միտիլլի կղզոյն վրայ, արդիւնք այդ
 կղզոյն Ֆրանսական փոխ-հիւպատոսին որդ-
 ւոյն՝ Պ. Մառքէն Ասքիմաի գրչին: Ահա այդ
 ուսումնասիրութեան գլխաւոր մասերն:

Միտիլլի, որ կը գտնուի Անատոլիոյ եզե-
 րաց վրայ, Արշիպէղաքոսի մեծագոյն և գե-
 ղեցիկագոյն կղզիներէն մին է: Կլիմայն մեղմ
 է, այնպէս որ հարաւային երկիրներու ամէն

տեսակ բոյսեր կրնան մշակուիլ այդ կղզ-
 ւոյն մէջ: Հոն կը գտնուին ձիթենի, որք,
 բզենի, նարնգենի, նոնենի, ծիրանենի, սան-
 ձենի, խնձորենի և հարաւային երկիրներու
 ամէն տեսակ վայրի ծառեր: Յորեւն ալ կը
 մշակեն, բայց ո՛չ կղզոյն բնակչաց բաւելու
 չափ, որք կ'ստիպուին իրենց համար պէտք
 եղած ցորենին երկու երրորդ մասն դուրսէն
 բերել տալ:

Կղզոյն ամէնէն առատ ու կարեւոր բերքն
 է ձիթենին՝ որ կը մշակուի բովանդակ կղզ-
 ւոյն մէջ, և որ կ'արտադրէ գործատանց մէջ
 գործածելի իւր 12 միլիոն քիլոկրամ ձէք,
 որոյ մեծագոյն մասը ահառ շինելու կը ծա-
 ռայէ:

Միտիլլիի ձիթապտուղք լաւագոյն տեսակէ
 են և կուտան նաև ընտիր ձէթ կերակուրի
 համար: Բայց այս տեսակ ձէթ հանելու հա-
 մար կարեւոր եղած միջոցներն ու եղանակներ
 դեռ խիստ տարրական վիճակի մէջ են: Ձի-
 թապտուղներն թարմ եղած ատեն չ'են հա-
 ներ ձէթը, այլ կը թողուն որ խմորին շտե-
 մարանաց մէջ: Այս կերպով թերեւ աւելի
 մեծ քանակութեամբ ձէթ կ'ստացուի, բայց
 այս ձէթ նոյն հետայն կը ծթուի:

Միտիլլի կուտայ նաև 3,900,000 օխա խա-
 զող: Գինին կը պատրաստուի ամենահին և
 ամենատարրական եղանակներով: Այս ալ ցա-
 ւալի է. որովհետև, եթէ նորագոյն եղանակ-
 ներու համեմատ խնամք պատրաստուի, Մի-
 տիլլի կրնայ ճաշի համար պատուական գինի
 տալ 15-17 աստիճան ալքօօլով, գեղեցիկ
 տեսքով ու գոյնով, և բաց անտի, երկար
 ժամանակ դիմանալու յատկութեամբ: Սա-
 կայն Միտիլլի մէջ այգեգործութիւնն բարձի
 թողի եղած է, և տեղացիք իրենց բոլոր
 ջանքը կը նուիրեն ձիթենեաց մշակութեան՝
 որոյ մէջ աւելի շահ կը գտնեն:

Միտիլլիի զանազան տեսակ վայրի ծառոց
 մէջ նշանակելի է խողկաղին, որ յաջող տա-
 րիներումէջ, միջին հաշուով գրեթէ 1,760,000
 քիլոկրամ խողկաղին կուտայ: Խողկաղինը
 կ'արտահանուի ընդհանրապէս ի Դուիէսք և
 յ'Անգլիա:

Ի Միտիլլի կը բուծանեն արջառ՝ լեւներու,
 արօտներու կամ բնական մարգագետիններու
 վրայ: Կը գտնուի իւր 110-120 000 ոչխար և
 այծ ասոնց վրայ պէտք է աւելցնել 3,000 եզ,
 1,500 ջորի և 3,200 ձի:

1889ին 7,298,724 Փռանքի ներածութիւն
 և 14,800,100 Փռանքի արտածութիւն ու-
 նեցաւ կղզին հեռակալ տպրանաց վրայ. ձէթ,
 կաշի և բուրդ, խողկաղին, թարմ ու չոր
 պտուղ (արտահանութիւն). խահուէ, շաքար,
 գաղթարերք, հացարոյսք, հանդերձեղէնք,
 և այլն (ներածութիւն):

Ճարտարուեստք կ'սկսին զարգանալ Մի-
 տիլլիի մէջ, Կաշիի գործատանց արտադրու-
 թիւնք կը զրկուին ի Թուրքիա, Սև ծով և
 Դանուբ: Ըստ կարգի կ'արդիւնարերեն և ու-
 ռիլ գործարանք, ինչպէս աճաւի գործա-
 րանք, բազմաթիւ ձիթիհանք, փուռ, շոգե-
 շարժ ալիւրի գործարան, կղմնտրի և աղիւ-
 սի գործարանք, բրտարանք և մէկ գործա-
 րան խմորեղինաց:

Հանքարանական տեսակէտով, Միտիլլի իւր
 ծոցոյն մէջ կը պարունակէ Լեւսոսեան նշա-
 նաւոր մարմարիոն, և երկաթի, պղնձի, պղ-
 լեղի և այլն հանքեր: Ունի ջերմուկներ. գըլ-
 խաւորներն են Բօլլիքիթօ և Թէլուի՝ օգտա-
 կար յօդացաւի և ջրային հիւանդութեանց:
 Վերջինը մանաւանդ կընդունի բազմաթիւ հի-

ւանդաց այցելութիւնը՝ մասնաւորապէս ըջ-
 միւռնիսոյն և Տարտանելէն:

Կանոնաւոր կառուղիք հաղորդակցութեան
 մէջ կը գնեն կղզոյն զանազան գիւղերը և
 մեծամեծ գիւրութիւններ կ'ընձեռեն վաճա-
 րականութեան և ճարտարգործութեան: Ներ-
 քին և արտաքին հաղորդակցութիւնք դիւ-
 րացած են շնորհիւ ընդձովեայ և ցամաքային
 հեռագրաթիւերու:

Խսիլիէի, Մահուուէի, Կուրնի եւ ընկ. ըն-
 կերութեանց, Լօյս Աւստօ-Հուկարականի,
 Համիսիէի և Ճօլի-Վիկորիաի շոգենաւք մեծ
 ծառայութիւն կը մատուցանեն կղզոյն ծո-
 վային վաճառականութեան: Ամէն ազգէ և
 այլ և այլ տարողութեամբ առաջաստանաւք
 Միտիլլիի առջեւ կը բեռնաւորուին ձիթա-
 իւղով:

Կղզոյն խարխիս նետելու գլխաւոր տե-
 ղերն են Միտիլլիի հին և նոր նաւահանգիս-
 տը և Օլլիվիէ (Եէտա) նաւահանգիստը՝ որ ամ-
 բողջ նաւատորմիզ մը պարփակելու չափ ըն-
 դարձակ է:

Միտիլլի նաւահանգիստն անընթ Նաւա-
 կայք մը ունի նաև առաջաստանաւոր նաւերու
 և 500 տակառաշափէ վար տարողութիւն ու-
 նեցող շոգենաւերու համար:

Մեծ նաւերը կը խարխիսն նոր նաւահան-
 գասին մէջ:

(Առեւտրական սենեկի լրագրէն հաղուած)

Ա Յ Լ Ե Ի Ա Յ Լ Ք

ՍՊՈՒՆԳ—ՉՍՅՆԱԳԻՐ

Ամսօրեայ թերթիկի մը՝ Գուռիէ վեռիքապ-
 ի՛ մէջ հետեւեալ տողերը կը կարդամք.

«Վօսդէն Երևան նաւապետը վերադարձաւ այն
 ճամբորդութենէն զոր երկուք ու կէս տարի
 առաջ ձեռնարկած էր ընել դէպ ի հարաւա-
 յին ցամաքներն: Յիշեալը մեզ կը պատմէ, ի
 մէջ այլոց, թէ Մակեդանի նեղուցէն վար
 գտնուող նեղուցէ մը անցած լինելով, ցամաք
 մ'եղած և տեսած է տեսակ մ'ապուրնք որ իւր
 մէջ կը պահէ մարդոց շէշն ու ձայնն այնպէս
 ինչպէս մեր սպունդներն կը պահեն հեղուկ-
 ները: Այնպէս որ երբ մէկը հեռաւոր բարե-
 կամի մը բան մը ըսել ուզէ, ապուրնի մը մօտ
 խօսելով, կը զրկէ իւր բարեկամին, որ զայն
 մեղմիւ սեղմելով, մէջի խօսքերը դուրս կը
 հանէ, և այս կերպով կը տեղեկանայ իւր
 խօսակցին բաղձաննն:»

ՎԵՍՈՒՎԻ ՄԷԿ ԲՈՐԲՈՒՐՈՒՄԸ

Պ. Վիէք, յանձանձիջ Փրանսական հիւ-
 պատասարանին որ ի Նարօլի, խիստ մանրա-
 պատում նկարագրութիւնն ըրած է Վեսուվի
 մէկ նոր բորբոքման: Հրաբուլին այժմ առջի
 ուժղնութիւնն չ'ընկի: Լեւը բորբոքած է
 բերանէ մ'որ անցեալ տարի բացուեցաւ և որ
 ունի գրեթէ 50 քառակուսի մէր մակերե-
 ւոյթ: Արտադրած ջերմութեան պատճառաւ
 կարելի չ'է այս խառնարանին մօտենալ, բայց
 30 մէրը հեռուէն կարելի է դիտել հրահո-
 սանքն, որ գիշերը միայն տեսանելի է: Հը-
 րահոսանաց մէջն դուրս կ'ելնեն կաղեր որոնք
 հաւանականաբար արդիւնք են եղբրայ վրայ
 պատահած գործարանաւոր նիւթոց սյրման:
 Նշանակելի են նաև հրաբուլին կողին վրայ
 գտնուող պատարուամբներն:

Ա Ձ Գ Ա Յ Ի Ն Լ ՈՒՐ ԵՐ

Բարձր. Մեծ-Եպարքոսին նախագահու- թեամբ կազմեալ Յանձնաժողով մը մի քանի նիստեր կազմելով ի Բ. Դուռն, նկատողու- թեան առաւ Հայ և Յոյն Պատրիարքարանաց առանձնաշորհմանց խնդրոյն համար կազմ- եալ յանձնաժողովոյ տեղեկագիրը: Այս նո- րակազմ Յանձնաժողովը կը կազմեն ներքին, Արտաքին և Դատական գործոց Վսեմ. Նա- խարարք: Արդիւնքը պիտի տեղեկագրուի Վեհ. Սուլթանին:

— Գաւառներէ և այլ կողմերէ Ազգ. Պա- տրիարքարան եկած նամակներն ու գրու- թիւնք, բացող չգտնուելուն պատճառաւ, դիւանատան մէջ կը մնան: Պատրիարքարանի պաշտօնէութիւնը չորեքշաբթի օր խնդրեց Ազգ. Ժողովոյ դիւանէն բանալ եկած նամակ ներք. գլխ. անոնց պարունակութեանը տեղե- կանալու համար, սակայն Դիւանը պատաս- խանեց թէ Ազգ. Ժողովը այդպիսի պաշտօն մը չ'է տուած իրեն:

— Պ. Կարապետ Եղեանց մեկնեցաւ մայ- րաքաղաքէս ի Թիֆլիս, ուրիկ պիտի ուղևորի ի Ս. Լիվրաձին՝ Ս. Միւսոնի օրհնութեան հանդիսին ներկայ դռնուելու համար:

— Միացեալ Ընկերութեան վարժարանաց փոխ-տեսուչ Մարկոս էֆ. Նաթանեան, որ ասիկէ և տարի առաջ Մշտ մէջ ձերբակալուե- լով յերուսաղէմ զրկուած էր, Վեհ. Սուլթա- նի ծննդեան տարեգարձին առթիւ 1890 մարտի 25 թուականու կայսերական Իրատէով մը ներման արժանացած, և ասիկէ երկու ա- միս առաջ մայրաքաղաքս եկած լինելով, հինգշաբթի օր մեկնեցաւ ի Տրապիզոն, ան- տի իւր հայրենիքը, Վան, երթալու համար:

— Բարկղէն կը գուժեն թէ Մառի տը Լիւ- զինեան իշխանուհին, ամուսին Գուրտոն տը Լիւզինեան իշխանին, 43 տարեկան հասակի մէջ յանկարծամահ եղեր, և յուզարկաւորու- թիւնը կատարուելով Հուլիսի թեմական եկեղեցոյն մէջ, մարմինը փոխադրուեր է ի Բէն-Լաշէղ: Լիւզինեան իշխանուհին այժու- նացած էր 15 տարեկան հասակի մէջ, և տէրն էր այն սպարանքին ուր մեռաւ Վիքոր Հիւօ:

— Յովակիմ էֆ. Ֆէնէրձեան, որ երկար տարիներ Ազգ. Հիւանդանոցի Հոգարարնու- թեան անդամակցած էր, չորեքշաբթի առա- լատ ընտանեօք մեկնեցաւ մայրաքաղաքէս ի Դաւրէժ Պարսկաստանի:

— Տնտեսական Խորհուրդը սեպտ. 15 թուականու հետեւեալ շրջաբերականն ուղ- ղած է մայրաքաղաքիս եկեղեցեաց Թաղա- կան խորհուրդներուն:

Տնտեսական Խորհուրդս, ցաւօք կը նկատէ որ ժամանակէ մ'ի վեր ստէպ գողութեան գէղեր կը պատահին մայրաքաղաքիս Ս. Ե- կեղեցեաց ոմանց մէջ, և նուիրական ու ար- ժէքաւոր գոյքեր կը կողոպտուին, անտարա- կոյս հսկողութեան թերութենէն: Դիտելի է սակայն թէ իւրաքանչիւր եկեղեցի պէտք ե- ղածին չափ լուսարար և լուսարարապետէ զատ՝ ունի նաև ժամակոյններ թոշակաւոր, որոց պարտաւորութիւնն է՝ ի մէջ այլոց՝ Ե- կեղեցեաց և անոր գոյից պահպանման հսկո- ղութիւն ընել: Թաղական խորհրդականք պարտին հսկել իրենց պաշտօնէից անթերի պարտականութեան վրայ. այլ սակայն իրո- ղութիւնք կ'ապացուցանեն որ Թաղական Խոր- հուրդք ոմանք չեն ըմբռնած իրենց այս պար- տականութիւնը. ուստի հարկ կը համարինք,

ինչպէս մայրաքաղաքիս բոլոր Թաղական Խոր- հուրդոց, նոյնպէս և Պատուարժան Խորհուր- դոյդ՝ իւր պաշտօնան պարտաւորութիւնն անվրէպ կատարելու կոչումն ընել, յանձնա- րարելով որ ամէն հոգ ու խնամք տանի իւր մատակարարութեան յանձնեալ եկեղեցոյ գոյից անկորուստ պահպանման, ինչպէս նաև խորհուրդ տալ. որ եկեղեցոյդ ժամակոյց պարկեշտ, վստահելի և պարտաճանաչ լինե- լու մասին նորոգ քննութիւն մը կատարելով՝ անվստահելիներն արձակէք պաշտօնէ:

Յուսալով որ Պատ. Խորհուրդք Ս. Եկեղեց- ւոյդ գոյքն անկորուստ պահպանելու և իւր վրայ պատասխանատուութիւն չհրաւիրելու համար պարտ ու պատշաճն ի գործ պիտի դնէ, միամը կայն:

— Արմաշէն վերադարձող ուխտաւորներէ կ'իմանամք թէ, երկուշաբթի օր, Գարթալցի 17-18 տարեկան երիտասարդ մը, ուխտագը- նացութենէ վերադարձին, Նիկոմիդոյ մէկ ու կէս ժամ մնացած, ճամբան ընկուզի ծա- ուի մը վրայ ելնելով՝ իւր ընկերաց իրրև կա- տակ ընկող նետած ժամանակ, յանկարծ վար կ'ընկնի վտանգաւոր դրքի մէջ, և հազիւ քա- ղաք փոխադրուած՝ կ'աւանդէ հոգին:

Ստացանք հետեւեալ նոր հրատարակութիւնները.

ՄԻՄՈՆ ԳԱՅԱՄԱՃԵԱՆ. Հաւաքածոյ բնօրր գրուածոց աղբային և օտար մատենադրաց. արձակ և ոտանաւոր. աշխարհիկ լեզուաւ. հանդերձ գրագիտական, կենսագրական և այլ կարեւոր ծանօթութեամբք. երկու մա- սերու բաժնուած:

Մտան Ա. 192 էրես. Տպագր. Տ. Ճիվէլի- եան. Կ. Պոլիս, 1888. Գին 3 զրշ: — Մտան Բ. 288 էրես. Տպագր. Նշան Պէրպլերեան. Կ. Պոլիս, 1890. Գին 7 1/2 զրշ:

Յ. Թ. ՀԻՆՊԵԱՆ. Հիմնական նոր եղանակ ճարտարապետութեան. Ա. տարի. բարե- փոխեալ և յոյժ ճոխացեալ. կը բաժնուի եր- կու մասանց. Ա. մասը նուիրուած է Փրան- սերէնէ ի հայ թարգմանութեան. Բ. մասը՝ հայերէնէ ի ֆրանսերէն թարգմանութեան: Կը պարունակէ . . . էրես. Տպագր. Ն. Ճ. Արամեան. Կ. Պոլիս, 1890. Գին 6 զրշ:

Մ. ԽՈՐԹՈՒՄՃԵԱՆ. Յրանկերէն լեզու. Ա. տարի. կը պարունակէ 1. քերական, 2. հե- դարան, 3. ընթերցարան, 4. թարգման. (փոխադարձ), 5. Քերականութիւն, 6. սերտ ի բերան, 7. բայ, 8. բառագիտու- թիւն, 9. ուղղագրութիւն: 168 էրես. Տպագր. Մարգարեան. Կ. Պոլիս, 1890. Գին 4 զրշ:

Բ. Մ. ՊՅԱՄՃԵԱՆ. Քերականութիւն աշխար- հիկ լեզուի. Տեսական և Գործնական. — Ար- դի հայերէնի գրական կիրթ և մշակեալ լեզ- ուին ուսումն դիւրացնելու նպատակաւ լու- նամօք պատրաստեալ դասագիրք մը, 196 էրեսէ բաղկացեալ. Տպագր. Նշան Կ. Պէր- պլերեան. Կ. Պոլիս, 1890. Գին 4 զրշ:

«Մ Ա Ղ Ի Կ» թղթաւիճակներ

- Էսիրնէ. Կ. — Գործադրուեցաւ. աշխատեցէք, թիւայօրի. Գ. — Շնորհակալութեամբ ընդունեցանք շարունակեցէք: Իզմիր. Ե. — Թէև Ձեր նամակը չ'առած, տեղւոյդ համար արդէն գործակալ մ'ունեցած և Ա. թիւէն զը- կած էինք իրեն, բայց հոգ չ'է, Ձեզ ալ կը զրկեմք, դուք ալ աշխատեցէք: Ձեր առաջարկութիւնն ևս և աջակցութիւնը՝ շնորհակալութեամբ կ'ընդունինք: Պաւստա. Օ. — Շնորհակալութիւն. շարունակեցէք կ'ստանաք: Պոլիս. Լ. — Շատ լավ. գրեցէք: Կեսարիա. Դ. — Գրեցէք շուտով կ'ստանաք:

ՆՈՐ ԴԱՍԱԳՐՔԵՐ

ՊԱՏՐԱՍՏԵԱԼ Ի Յ. Գ. ՓԱՆՊԱՇԵԱՆԷ

ՏԵՂԱԳՐՈՒԹԻՒՆ Կ. Պոլսոյ և շրջակայից, յատակադիւ պատկերով Վոսփորի. — Նախ- նական կարգերու աշակերտաց Աշխարհագրու- թեան ուսումն օգտակարագոյն եղանակաւ աւանդելու համար, Եւրոպոյ արդի ձեռն- հաս և փորձառու մանկավարժներէ ընդու- նուած և քարոզուած սկզբունքն է՝ Տեղագ- րութիւնէ սկսիլ շայդ ուսումն, այսինքն բնա- կան և քաղաքական դրից նկարագրութենէն այն քաղքին կամ գիւղին՝ որուն մէջ կ'ապրի մանուկ ուսանողը: Այս սկզբան կիրարկու- թեանը համար պատրաստուած անհրաժեշտ դասագիրք մ'է այս ի պէտս Պոլսոյ վարժա- րանաց: Կը ծառայէ նաև իւր ընթերցանու- թեան գիրք ժողովրդեան: Գործի մարդոց համար ունի Յաւելուած մը՝ Կ. Պոլսոյ խա- ներուն ընդհանուր ցուցակը 100 փոյ. ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹԵԱՆ Նախապատրաստական Դասագիրք. Բնական, Ուսումնական և Քա- ղաքական: Բ. տպագրութիւն Հիմնովին բա- րեփոխեալ և ճոխացեալ: Աշխարհագրու- թեան ուսուցման համար եւրոպական արդի մանկավարժութեան ըրած պահանջումներն ըստ ամենայնի գոհացում գտած են գործոյս այս նոր տպագրութեան մէջ: Աշխարհագրու- թեան ուսումն սկսուած է նոյն իսկ այն դա- սարանի ուսումնասիրութենէն ուր կը պարա- պի մանուկ ուսանողն, և այդու տալով գա- ղափարն յաւակագծին և աշխարհացուցին, և բնական ու ուսումնական աշխարհագրութեան մասին ծանօթութեանց շրջանակն հետզհետէ ընդարձակելով, աւանդուած է երկրի հինգ մասանց քաղաքական աշխարհագրութիւնն համառօտ, իսկ համեմատաբար շատ աւելի ըն- դարձակ՝ Օսմանեան կայսրութիւնն, իրրև այն Տէրութիւնն որոյ հետ ամէնէն աւելի կա- պուած ենք նիւթական և՛ բարոյական շահե- լով, և յետոյ դրացի երկիրներն՝ Կովկասը և Պարսկաստանը, իրրև յետ Թուրքիոյ զմեզ ամէնէն աւելի հետաքրքրող երկիրներն: 3 զրշ

ԹՈՒԱԳԻՏՈՒԹԵԱՆ Նախապատրաստական Դասագիրք. Մտաւոր և Գրաւոր. Դ. տպագ- րութիւն. — Մանկավարժական նոր և գիւ- թուսոյց եղանակաւ պատրաստուած և ման- կական բազմաթիւ պարզ և ընտանի խնդիր- ներով ճոխացած: 3 զրշ:

ԹՈՒԱԳԻՏՈՒԹԵԱՆ Նոր Դասագիրք. Տեսա- կան և Գործնական. Մանկավարժական նոր և դիւրուսոյց եղանակաւ և պարզ ու դիւ- րըմբանելի ապացուցութեամբ պատրաս- տուած. կը բաժնուի երեք մասերու:

ՄԱՍՆ Ա. — Չորս գործադրութիւն ամբողջ թուոց, 650 ի մօտ հրահանգներով և գործ- նական խնդիրներով: Բ. տպագրութիւն շա- րեփոխեալ և ճոխացեալ. 4 զրշ:

ՄԱՍՆ Բ. — Չափք, կշիւք և դրամք. Տասնորդական կոտորակք. Յատկութիւնք թուոց. Հասարակ կոտորակք. Թուրքիոյ հին և նոր չափուց և կշուց բաղդատութիւն. Նոյն չափուց և կշուց գիներուն բաղդատու- թիւնը. մօտ 500 հրահանգք և գործնական խնդիրք. Աղիւսակք. 4 զրշ:

Ա. Բ. ՄԱՍՈՒՆՔ միասին կազմուած 7 1/2 զրշ ՄԱՍՆ Գ. — (Մամլոյ ներքեւ)

Հեղինակին հասցէն. Յովնան Գ. Փալա- գաշեան, Կ. Պոլիս, Ուզուն Չարչը-պաշը, Փո- րագրիչ Երուանդ էֆ. Փալագաշեանի խա- նութը, թիւ 402:

Ն Ե Ր Ք Ի Ն Լ Ո Ւ Ի Ե Ր

Տարտանելի ընդհ. դատախազի օգնական անուանեցաւ Իրաւագիտական վարժարանի նախկին շրջանաւարտ Նազմի էֆ.— Չմիւռնիոյ նախնական դատարանի պատժական նորահաստատ ճիւղին նախագահ անուանեցաւ Էօմէր Լուսթֆի պէյ, նախկին շրջանաւարտ Իրաւագիտական վարժարանին.— Ատանայի կեդրոնական ընդհ. դատախազի օգնական անուանեցաւ Սեբաստիոյ ընդհ. դատախազի օգնական Համոսի պէյ.— Մէրսիսի պատժական դատարանին նախագահ անուանեցաւ Նազմ պէյ, նախկին շրջանաւարտ Իրաւագիտական վարժարանին.— Աղբիւսի պատժական մաքսատան տնօրէն անուանեցաւ Պաղտատի մաքսատան նախկին տնօրէն Հագգը էֆ.:

Սալիսէի աստիճան տրուեցաւ Երկրագործական դրամատան հաշուակալութեան դիւանի գեր-տնօրէն Միհրան էֆէնտի:— Գարուճը Պաշլըբէ աստիճան՝ Տէրսիմի երեւելիներէն Պախթիեարը Աշիրէթի ցեղապետ Թորոթը Հիւսէյին աղայի:— Հինգերորդ կարգի Մէճիտիյէ՝ Տէրսիմի երեւելիներէն Շամ Ուշազի Աշիրէթի ցեղապետ Միւսէյման աղայի, Գըրըշանը Աշիրէթի ցեղապետ Սէյտ Մահմուտ աղայի և Թոթան Աշիրէթի ցեղապետ Իսմայիլ աղայի:— Չորրորդ կարգի Օսմանիյէ Գուսթաբուրի ոստիկանապետ Մուսթաֆա էֆէնտի և ոստիկան Հիւսէյին էֆէնտի:— Հինգերորդ կարգի Մէճիտիյէ՝ Եօզղատի ոստիկանապետ Ապտ-իւլ-ճէպպար էֆէնտի:

— Ռուսիոյ գահաժառանգ Նիքօլա Ալէքսանդրովիչ Մեծ-դուքսը մայրաքաղաքս կ'ըսպասուի հոկտեմբերի սկիզբը: Ընդունելութեան համար այժմէն սկսած են պատրաստութիւնք տեսնուիլ:

— Կիրակի երեկոյ կայս. պալատան մէջ շքեղ հացկերոյթ մը տրուեցաւ ի պատիւ Լայնսթէնպէրկի Դուքսին և Դքսուհւոյն: Բարձրատիճան հիւրերն երեքշաբթի օր Պօլսոյ կողմն անցնելով, մի քանի նշանաւոր տեղեր այցելելէ յետոյ՝ շուկայ եկան, ուր մի քանի գնումներ ըրին: Նոյն օրը՝ երեկոյեան մօտ՝ Դուքսը և Դքսուհին և հետևորդք մեկնեցան մայրաքաղաքէս ի Պիլէնս: Վեհ. Սուլթանի կողմանէ Դուքսին եղած նուէրներու մէջ կայ նաև արարական գեղեցիկ նոյնք մը:

— Վեհ. Սուլթանը բարեհաճած է շնորհաւորական հեռագիր մ'ուղղել առ Սըր էպիար Վինսընդ, տնօրէն Օսմ. կայս. Պանքային, և առ Տիկին Էլէն Վինսընդ, իրենց ամուսնութեան առթիւ:

— Սեպտ. 15ին ի Հալէպ 22 հոգի հնտախտէ բռնուեր և վեցը մեռեր են:

— Ի յնչպօլուէն մայրաքաղաքս ատողճ բերող փոքր առաքատանաւ մը Քէֆէն կղզւոյն առջեւ փոթորկի բռնուեր և ժայռի մը զարնուելով ընկզմեր է: Ութ նաւաստիներէ երեքը խեղդուեր են:

— Վեհ. Սուլթանը, որ 500 ոսկի նուիրած է ձիւրը Մուսթաֆա փաշայի ուղղելոց, հըրամայած է նաև 50.000 զրշ. շնորհել Աղբիւս նուազարական սնտուկէն: Ողղմանց պահուն 609 տուն, 39 խանութ, 4 մըթերանոց և 1 պահականոց կործաներ և 300 ձագի կով, ոչխար, և այլն խղդուեր են:

— Տիւսար բաշա Երոզպ ուղղորեցաւ մայրաքաղաքս բերելու գտիկին Սրբուհի Տիւսար բաշան որ հիւանդացի է:

— Միլան թագաւորը 1000 Փրանք նուիրեց ի նպաստ Բէնիտիքի հրկիզելոց:

— Եոզղուսմայէն եկած հեռագիր մը կը ծանուցանէ թէ, ընկղմեալ էքոզըուլ մարտանաւի ազատեալ 6 սպայք և 57 նաւաստիք կը դարմանուին Ճարոնի արքայական պալատան հիւանդանոցին մէջ և պիտի կրնան մի քանի շաբաթուան մէջ բուրրովին ապաքինիլ:

— Երեքշաբթի օր Ֆորպէն շրջուն մարտանաւով մայրաքաղաքս ժամանեց Միլերկրականի Փրանսական նաւատորմին հրամանատար դեր-ժովակալ՝ Տիւրքուէ, և մեծ պատուովք ուղղակի կայս. պալատ առաջնորդուելով, Վեհ. Սուլթանին ներկայանալու պատիւն ունեցաւ:

— Միւրիւկէր կ'իմանայ թէ Մշոյ թագուր Աղասը Ավնի պէյ իւր պաշտօնին մէջ զեղծումներ գործած լինելով, կայս. հրամանաւ դատաստանի ենթարկուած է և պիտի դատուի Մշոյ մէջ կալմեալ զինուորական ատենին առջև:

— Բաղէշի ոստիկան-զինուորաց գնդին վրայ երկու գուճարտակներ աւելցուելով, ստնցմէ մին նահանգին կեդրոնական վաշտին և միւսն ալ Մշոյ վաշտին միացուած է:

— Ըստ տեղեկութեանց Հագիգաքի, որոշուեր է իրենց տեղերը վերադարձնել Դ. զօրաբանակի (Կարին) շրջանակին մէջ ի զէն կոչուած պահեստի զինուորները:

— Ռուսական և աւստրիական դեսպանք մայրաքաղաքս վերադարձան:

— Կը յուսացուի թէ Վ. Պօլսոյ քարափանց շինութիւնը արտօնող կայս. հրամարտակը անյապաղ հազորդուի պիտի Բ. Դրան:

— Յաւանքիկայ 1307 ելմտական տարւոյ ելմտացոյցը պատրաստելու համար հարկ եղած աշխատութեանց ձեռնարկուած է այժմէն:

— Շիրքէթի խայրիէի բարձրագոյն պաշտօնատարներէն Յակոբ էֆ. Իսկէնտէր, որ իրր մէկ տարիէ հետէ Լոնտոն կը գտնուէր չորս նոր շոքենաւուց շինութեան հսկելու պաշտօնով, չորեքշաբթի օր մայրաքաղաքս վերադարձաւ:

— Հալէպի մէջ երեքշաբթի օր 15 հոգի հնտախտէ բռնուեր և հինգը մեռեր են. նախապէս բռնուողներէն ալ երեք հոգի մեռեր են:

— Թուրքիոյ մէջ ճարտարուեստից դարգացման ու ծաւալման միջոցները խորհելու պաշտօն ունեցող Յանճնախմբին անդամակցելու համար Առևտր. Սենեկի կողմանէ ընտրուեցան Ֆէրիա պէյ, Պ. Սիլվէն Միլ և Չախարիա էֆ. Հաճօրուս:

— Մեհաշնորհ կը խնդրուի Սամսոնէն Սեբաստիա երկաթուղի շինելու:

— Անգլ. դեսպանատան Ա. թարգման Սըր Սանտիսին մեհաշնորհ ստացած է ի Բիրէճ պուրնու չիմնթոյի, գաճի և կիրի գործարան մը կառուցանելու համար: Սըր Սանտիսը 10,000 անգլ. ոսկի դրամագլխով ընկերութիւն մը կ'ազմած է:

— Պ. Կիւսթավ աը Ռոշիլտ մեհաշնորհ կը խնդրէ Իսկէնտէրուի ծովախորշն մինչև Տիգրանակերտ երկաթուղի մը շինելու, որ անցնի Հալէպէն, Համաէն, Դամասկոսէն և Եդեսիայէն:

— Մուտանիա-Պրուսայի երկաթուղւոյ մեհաշնորհին համար սկսուած բանակցութիւնք յաջողակէս յառաջացած լինելով, խնդրարկու Պ. Նակէլմաքէր մայրաքաղաքս հրաւիրուած է:

— Պէրուէն ի Դամասկոս թրամուէլի գծի մը շինութեան վերաբերեալ ծրագիրը Մեծ-Եպարքոսին կողմէ հանրօրուտ շինութեանց նախարարութեան վերադարձուած է՝ կարգ մը բարեփոխումներ ներմուծուելու համար:

— Դատական նախարար Վսեմ. Րիզա բաշայի նախագահութեամբ յանձնաժողով մը կ'ազմուած է, քննելու համար Իտարէի մասնատուէի ելմտացոյցն և էրէյլի աճխահանքերու հաշիւները:

— Մաքրելով հեռագրական տեսուչ Սապիթ էֆէնտի ելմտական նախարարութեան պաշտօնակցներէն՝ միոյն ընկերակցութեամբ:

Տէրութեան գանձուն վրայ տարեկան հինգ միլիոն դահեկանի հասոյթ մ'աւելցնելու համար ծրագիր մը ներկայացուցած է:

— Ոստիկանութեան նախարար Նազմ պէյ, Պէրիթաշի ոստիկանապետ Ֆէրիք Հասան փաշա, Բերայի կառավարիչ Հիւսէյին պէյ և Սիւլուարի կառավարիչ Մաշուք պէյ հինգշաբթի օր ի նիստ գումարեցան Պէրիթաշի ոստիկանատան մէջ և խորհրդակցութիւններ կատարեցին ոստիկանական գործոց վերաբերեալ ինչ ինչ խնդրոց վրայ:

— Ոստիկանութեան նախարար Նազմ պէյ յետոյ Բ. Դուքսը երթալով տեսակցեցաւ Ներքին գործոց Վսեմ նախարարին հետ:

— Ըստ Մօնիթօուի, կայս. պալատան զինուորական քննիչ յանձնաժողովը ի մօտոյ պիտի գրադի Թուրքիոյ մէջ գտնուած քրօմի և և գայլախաղի հանքաց շահագործումը մեհաշնորհի վերածելու խնդրով:

— 1890 օգոստ. ամսոյ մէջ ի Պօլիս վախճանելոց թիւն է 814, որոց 443ը իսլամ, 341ը քրիստոնէայ և 30ը հրեայ: Սոյն 814 անձանց 17ը ծաղիկ մեռած են:

— Վեհ. Սուլթանին հրամանաւ ընդ փոյթ նորագելու պիտի սկսուի ի Քեաղըթխանէ, Պէյքօզ, Գալէնուէր, Մալաք և այլ տեղեր գտնուած կայս. քէօկէրն. նորոգութիւնք յառաջիկայ ձմեռէն առաջ պիտի աւարտին:

— Մովսլին նախարարութիւնը յոյժ արագ ընթաց շոքենաւակի մը շինութիւնը յանձնարարած է ի Լոնտոն:

— Խնայողութեան սնտուկի Տնօրէն կարգուած է Ելեւմտական նախարարութեան պաշտօնատարներէն Էօմէր պէյ որ այս օրէն կ'սկսի վճարել իւր պաշտօնը:

Չ Ե Ր Ք Ի Ն Ա Ս Լ Ո Ւ Ի Ե Ր

Այս առաւօտու Սապահ կը ծանուցանէ թէ, անցեալ ուրբաթ օր, Գուսթաբուրի Մայր Եկեղեցւոյ մէջ, Աւագերէց Տէր-Սուքրիա շքեղ վրայ ասրճանակ արձակելով ի փախուստ աճապարող Յակոբ անուն անձն և իւր ընկերք ախտէր Փիլիսոս և ի թագափմ հացագործ Նան և Միհա և դատարկարջիկ վարդան և ատաղճագործ Համար և վարսավորայ Յովակիմ անուն անձինք ձերբակալուելով, ասոնցմէ Յակոբ խոտովաներ է իւր յանցաւորութիւնը, միւսներն ալ չեն կրցած ուրանալ այս օրինակ սճրագործութեանց իրենց մասնակից լինելու:

— Ոստիկանութեան պաշտօնատան մէջ նախնական հարցաքննութիւնք կատարուած լինելով, այս խնդրոյն վերաբերեալ թուղթերը Արդարութեան նախարարութեան հազորդուելու վրայ են:

— Հետեւաբար թէ՛ յիշեալ անձինք և թէ՛ անոնք որք արգէն իսկ ձերբակալուած և իրենց յանցաւորութիւնը խոտովանեալ են, ի մօտոյ պիտի կրեն իրենց օրինական պատիժն, և այսօր վաղը պիտի ձերբակալուին նաև այն խոտովարար անձինք որոնք՝ օգուտ քաղելով յիշեալ անձանց չքաւորութենէն՝ զանոնք այս տեսակ սճրագործութիւններ ընելու թելադրած են:

— Վեհ. Սուլթանը խոնարհով որ ձերբակալեալ անձերէն մի քանին հիւանդ են, իւր ծանօթ բարեսրտութեամբ հրամայած է՝ անմիջապէս բանտարկեալներու յատուկ հիւանդանոցը փոխադրել զանոնք:

| Ա Ր Ժ Է Ք Դ Բ Ա Մ Ո Ց | | | | |
|------------------------|-----|----|------------------|--------|
| Օսմ. իբրան 100 զրշ. էն | | | | |
| Մէճիտիյէ | 108 | 2 | Բուսիոյ բօլ | 91 38 |
| Մէթալէք | 100 | 10 | Նարոյէն | 87 |
| Պէշլէք | 102 | 20 | Գրիմից | 51 16 |
| Ալթըլէք | 102 | 30 | Անգլ. լեբա | 109 38 |
| Մանէթ թղթադրամ 7 12 | | | | |
| Գնտախտէ (երեկոյ.) | 20 | 11 | Բուս. երկ. բաժին | 81 5/8 |
| Նոր փոխու. 4 ժ | | | Թղթադրամ (Թաս.) | 42 20 |
| (Թասիկիւթը Օսմ.) | 74 | 20 | Ներքին Փոխու. | 62 |

ԱՐՏՕՆԱՏԻՐ Ա. ՍԱՔԱՆԱՆ
ՏՊԱԳՐ. ՆՄԱՆ 4. ՊԵՐՊԵՐԵԱՆ
Էսկի զապիլէ հասցէսի, քիւ 61